



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material






18548

50

4





# ԵՊԵՀԵՐՈՒԹՅՈՒՆ

ԲԱՑԱՏՐՈՒԱԾ

## ՏԵՇՈՑ ՀԵՄԱ



18548  
Եպահուած հիմա ամեն դեղ է ըստականէն  
Բայց ճարտոց՝ ոչ աղաշելուարէն :  
Գործ . ՓԵ . 30 :



ԿՈՍՏԱԴԱՐՊՈՒ

Ի ՏՎԱՐԱԿ Յ ՄԻԵԱՍԱՆ

1860



0621

# ԵՊԵԾ.ԽԵՐԱԿԹԻՒՆ

Գ.Լ.Ռ.Խ. Ա

Բացառքութիւն Ապահովութեան :

Ակրելի Ընթերցողներս

Ես պղտիկ գրքովին նիւթն է Ապաշխաւութիւն։ Առաջերմ որ ասոր ամէն մէկ բառը կարդաք և կարդացած ատեննիդ խորհիք ու իմանաք որ, կարդացածնիդ կը հասկընաք թէ չէ։ Կան ոմանք՝ որ մատղրութեամբ չեն կարդար և չեն ջանար կարդացածնին հասկընալու, հապա միայն գիրքին թերթերը անհօգութեամբ կը դարձունեն, և ետքը բնաւ չեն խորհիր անոր վրայ։ Արդ՝ կը յուսամ թէ, աս գրքով կարդացողները այնչափ անհօգ պիտի չըլլան։ Կը յուսամ թէ իմ ընթերցողներէս ամէն մէկը զգուշութեամբ և խորհելով մինչև վերջը պիտի կարդայ, և անկէ մեծ բարիքներ քաղէ։

Հիմա պիտի ըսեմ ձեզի թէ Ապաշխարութիւնն ինչ է, և թէ մարդիկ ինչ զգացումներ կ'ունենան երբոր կ'ապաշխարեն։ Պիտէք թէ Աստուած կը պատուիրէ մեղի որ ապաշխարենք։ Առըրք Պիրքը շատ անդամ կը խօսի ապաշխարութեան պարտաւորութեանը վրայով։ Երբոր Ծովհաննէս մկրտիչ սկսեց քարոզել, ըսաւ։ “Ապաշխարեցէք, ինչու որ երկնից թագաւորութիւնը մօտեցած է”։

Ըսել կ'ուզէր թէ, Ահա Փրկիչը կու դայ իր թագաւորութիւնը երկրիս վրայ հաստատելու, և թէ, մարդիկ պարտաւոր են իրենց չար գործքերը ձգել և սուրբ կեանք մը վարելու:

Երբոր Հիսուս եկաւ՝ ինքը նցն կերպով քառողել սկսեց: “Անկէ ետև Յիսուս սկսաւ քառողել ու ըսել. Կպաշխարեցէք, ինչու որ երկնից թագաւորութիւնը մօտ է”: Մատթ. Գ. 17: Իսել կ'ուզէր, թէ ինքը եկած է երկրիս վրայ եկեղեցի մը հաստատելու, և թէ մարդիկ պարտաւոր են իրենց չար զգացումները և ունակութիւնները ձգել ու բարեպաշտ ըլլալու, որպէս զիանդամներ եղած ըլլան անոր եկեղեցին՝ որ է իր երկրաւոր թագաւորութիւնը: Առաքեալներն ալ առդաշխարութիւն քարոզեցին. “Եւ անոնք ելլելով՝ կը քարոզէին, որ մարդիկ ապաշխարեն”. Մաթ. Զ. 12: Եւ Աթէնք մեծ քաղաքին մէջ, Պօղոս ժողովուրդին խօսելով ըստաւ. “Աստուած Հիմաս ամէն տեղ կը պատուիրէ բոլոր մարդոց որ ապաշխարեն”:

Ուստի կը տեսնէք, որ Աստուած կ'ըսէ թէ՝ բոլոր մարդիկ ապաշխարելու են: Բայց ինչո՞ւ համար ապաշխարելու են: Որովհետև մեղաւոր են, չարութիւն ըրած են, չար խորհուրդներ և զգացումներ ունեցած են, գէշ խօսքեր խօսած են, գէշ գործքեր գործած են: Եւ ասկէ ՚ի զատ Աստուծոյ ուղածին պէս կեանք մը անցուցած չեն: Աստուածաշունչին մէջ հրամայուած Աստուծոյ պատուերները պահած չեն և միտք դրած չեն իրենց պարտաւորութեանը վրայով՝ Քրիստոսի ըսածին թէ “Քու Տէր Աստուածդ սիրես քու բոլոր սրտովդ... և քու ընկերդ քու անձիդ պէս”: Աս բաներուն համոր է որ Աստուած կը պատուի-

ըէ որ բոլոր մարդիկ ապաշխարեն : Ուստի երի-  
տառարդներն ու փոքր տղաքներն ալ ապաշխա-  
րելո՞ւ են : Այս', անոնք ալ մեղաւոր են, ամէն  
մէկ պղտիկ տղայ կամ աղջիկ՝ որ աս գրքոյկը կը  
կարդայ մեղաւոր է : Հազար անգամ չարութիւն  
ըրած էք, չար զգացումներ ունեցած էք, կարելի  
է բարկացած էք և սուտ խօսած էք, ձեր ծնո-  
ղաց անհնաղանդ գտնուած էք և ձեր ունեցած  
պարտաւորութեան չափովը զլստուած սիրած  
չէք և իրեն աղօթած ու ծառայած չէք : Ուրեմն  
մեղաւոր էք, և Աստուած կ'ըսէ թէ ապաշխարե-  
լու էք :

Ինաւ չէք կրնար փրկուիլ առանց ապաշխա-  
րութեան : Աստուած ճամբայ մը պատրաստած է  
մեղաւորները փրկելու . իր միածին Որդին խրկած  
է մեզ մեղքէն ու “գալու բարկութենէն” ազա-  
տելու համար : Յիսուս Քրիստոս Աստուծոյ Որ-  
դին աս աշխարհս եկաւ՝ չարչարուեցաւ, մեռաւ  
մեղ փրկելու համար . և ինքը իր նեղութիւննե-  
րովը ու մահովը “մեր մեղքերուն բաւութիւն է,  
ու չ' թէ մինակ մերիններուն՝ հապա բոլոր աշ-  
խարհին ալ”: Իայց մինչև որ աս փրկութեան  
ճամբան ձեռք չձգէք ու Յիսուս Քրիստոսի բա-  
րեկամ և իրեն հետեւող չըլլաք՝ աս ամէն բանե-  
րը ձեզի օգուտ պիտի չընէ : Ծաէ որ Քրիստոսի  
չերթաք իմրեւ ձեր Փրկիչը՝ բնաւ պիտի չփըր-  
կուիք, և մինչև որ ճշմարտապէս չապաշխարէք՝  
բնաւ պիտի չկրնաք Քրիստոսի երթալ : Տեսնե-  
լու և զգալու էք ձեր մեղքերը ու ան ատենը  
ինքինքնիդ անոր ողորմութեանը յանձնելու էք,  
և ձեր մեղքերուն համար իր կրած չարչարանք-  
ներուն ապաւինելու էք, եթէ ոչ պիտի կոր-  
սուիք :

Հիմա պիտի հարցունէք թէ, Ապաշխարութիւննինչնէ: Ասիկայ է՝ որ պիտի ըսեմ՝ ձեզի. թէ որ չարութիւն ընելէն ետ կենաք զգալով անօր դէշութիւնը, ահա ատիկայ ապաշխարութիւննէ: թէ որ զգաք թէ բարկանալը՝ ծնողաց անհնաղանդ ըլլալը՝ սուտ խօսիլը շատ դէշ բան է, և աս բաները ընելէն դադրիք, ան ատենը ապաշխարած կ'ըլլաք: թէ որ զգաք թէ շատ անգամ զիստուած բարկացուցած էք դէշ բնաւորութիւն ունենալով՝ իր Աստուածաշունչ Գիրքին մըտիկ չընելով, և թէ որ Ճշմարտապէս ցաւիք որ այսչափ չարութիւն ըրած էք, և սկսիք ձեր ըրած չարութիւնները ատել և Աստուծոյ խօսքին հընազանդիլ՝ ձեր փրկութեանը համար Վրիստոսի ապաւինելով, ահա ատիկայ է Ապաշխարութիւն: թէ որ չարութիւն ընելէն դադրիք ու բարութիւն ընել սորվիք, ան ատենը ապաշխարած կ'ըլլաք: թէ որ զգաք թէ յանցաւոր և մեղաւոր էք, և թէ թողութիւն գտնելու մի միայն ճամբան՝ Վրիստոսի երթալով և անօր ապաւինելով ձեռք կը ձգուի, և ան ատենը խորին խոնարհութեամբ ինքզինքնիդ անօր ողորմութեան բավուկներուն մէջը ձրդէք, սրտանց փափաք ունենալով զինքը սիրելու և իրեն ծառայելու ձեր կենաց բոլոր օրերուն մէջ, ահա ատոնք են ճշմարիտ Ապաշխարութիւն:

Կան ոմանք որ մեղքի վրայով միայն ցաւ զգալը ապաշխարութիւն կը սեպեն: Կ'ըսեն որ եթէ իրենց դէշ բնաւորութեանը վրայով շատ ցաւ զգան՝ ան ատենը ապաշխարած կ'ըլլան: Բայց ատիկայ միշտ ճշմարիտ չէ: Կարելի է որ երբեմն ցաւ կ'զգաք՝ չէ թէ Աստուծոյ առջեւ չարութիւն ըրած ըլլալնուդ համար, հապա վախնալնուդ՝ որ ձեր ծնողքը լսելով ձեղ պիտի

պատժեն : Ասանկ ցաւ զգալը ապաշխարութիւն չէ : Կրնայ ըլլալ որ ձեր մեղաւոր ըլլալուն վրայ շատ ցաւիք՝ չէ թէ մեղքը ինքնին գէշ ըլլալուն համար, հապա վախնալնուգ՝ որ ձեր մեղքերուն պատճառովը Աստուած ձեզ պիտի պատժէ : Ձեր տրտմութիւնը կրնայ առաջ գալ աս բանը խորհելէն թէ Աստուած գիտէ ձեր մեղքերը . թէ որ գիտցած չըլլար, կամ ձեզ չպատժէր, կարելի է որ բնաւ պիտի չտրտմէիք ձեր մեղքերուն վրայ : Աս տեսակ արտմութիւնը ապաշխարութիւն չէ : Հիմա ձեզի մէկու մը վրայով պատմութիւն մը պիտի ընեմ՝ որ աս տեսակ տրտմութիւն ունեցաւ, սակայն իրեն բնաւ օդուա չըրաւ : Պատմութիւնս Աստուածաշունչէն է :

Աս դպրին մէջ կարդացեր էք Յիսուս Քրիստոսի մահուան պատմութիւնը և կը յիշէք Յուդայի ըրածները : Յուդա տասներկու աշակերտներէն մէկն էր : Յաէպէտև ինքը Քրիստոսի հետը կը պտղտէր և կը ձեւացունէր թէ զանիկայ կը սիրէ, բայց տակաւին իր սիրտը Աստուծոյ առջեր ուղիղ չէր : Ինքը շատ արծաթասէր էր և ստակ ձեռք ձգելու համար շատ խարդախութիւն կը բանեցունէր . Առը Գիլքը կ'ըսէ թէ, գողէր : Անիկայ ուրիշներուն ունեցածը կը գողնար և անտարակոյս շատ անգամ աս չարութիւնը ըրած էր՝ դեռ միւս Առաքեալները չգիտցած . անոնք աղէկ մարդ մը կը կարծէին զինքը, և ինք ոչ ցաւ կ'զգար և ոչ ալ կը զզջար, մինչև որ իր ըրած չարութիւնները յայտնի եղան : Ինչպէս որ ուրիշ մարդիկ չարութեան մէջ առաջ կ'երթան՝ անանկալ Յուդան իր մեղքին մէջ առաջ երթալով գէշին գէշը եղաւ, ու ապաշխարութիւնէ բոլորովին չեւու միաց : Յիսուս իր տապներկու աշ-

շակերտներուն հետը վերջին Ընթրիքը ըրած ա-  
տենը, անոնց ըստաւ. "Ձեզմէ մէկը զիս պիտի մատնէ".  
աս ըսելուն համար՝ անոնք շատ տրտմեցան և սկսեցին  
հարցունել թէ իրենցմէ ո՞վ աս չարութիւնը պի-  
տի ընէր : Աէկը ըստաւ, "Միթէ ե՞ս եմ". և  
ուրիշ մը "Միթէ ե՞ս եմ": Անոնք չէին գիտեր  
թէ ո՞վ պիտի ըլլայ ան բանը ընողը, և որովհետեւ  
Յուդայէն ՚ի զատ ամէնքն ալ կը սիրէին Յիսուսը՝  
չէին կարծեր թէ իրենցմէ մէկը ասանկ չարու-  
թիւն մը պիտի ընէ անանկ բարի ու գթած Տէ-  
րոջ մը: Իայց չար մարդը նստած էր բարի մար-  
դոցը հետ : Յուդան էր ան չարը : Այնչափ  
անգամ չարութիւն ըրած էր և այնչափ պիղծ  
մարդ մը եղած էր, որ միշտ պատրաստ էր որ և  
իցէ չարութիւն մը ընել՝ մէկուն դէմ թեթև  
տհաճութիւն մը ունենալու պատճառով, և կամ  
քիչ մը ստակ ստանալու յշտով: Ուստի գնաց  
Նրէաներուն քովը, որոնք կ'ուզէին Յիսուսը  
սպաննել, ու ըստաւ. Օմէ որ քիչ մը ստակ տոք  
ինծի՝ ես ձեզի պիտի ցուցընեմ Յիսուսի եղած  
տեղը, անանկ որ գիշերով կրնաք զանիկայ բըռ-  
նել: Անոնք ալ խոստացան երեսուն կտոր ար-  
ծաթ տալ թէ որ Յիսուսը իրենց մատնէ: Ուս-  
տի ստակը առաւ և գունդ մը զօրքի առաջնոր-  
դութիւն ընելով՝ տարաւ զանոնք Յիսուսի եղած  
տեղը: Դամանակը գիշեր էր: Յիսուս ու իր  
բարի աշակերտներն ալ Գեթսէմանի պարտէղին  
մէջն էին, ուր որ Քրիստոս շատ անգամ իր ա-  
շակերտներուն հետ կ'երթար աղօթելու: Ան գի-  
շերը Յիսուս մեծ խովովութիւն ունէր իր մոքին  
մէջ, որովհետեւ գիտէր որ մարդոց մեղքերուն  
համար իր մեռնելու ժամանակը հասած էր: Աս-  
տուծոյ աղօթք կ'ընէր սրտառուջ կերպով մը, ու

կ'ըսէր. "Ովկ շայր իմ՝ թէ որ կարելի է թողա  
ս դաւաթը ինծմէ անցնի, բայց չէ թէ ինչպէս  
որ ես կ'ուզեմ, հապա ինչպէս որ դուն կ'ուզես":  
Անանկ նեղութեան մէջ եր որ իր քրտինքը ա-  
րիւնի մեծ կաթիլներու պէս էր: Ծրբոր Հուդան  
Ծիսուսը զինուորներուն ցուցուց՝ անոնք բռնեցին  
զանիկայ ու տարին Քահանայապետին տունը, և  
անկէ չուաններով կապած խրկեցին զինքը Պի-  
ղատոսին՝ Հոռվմայեցի կառավառիչին. ան ատենը  
անգութ զօրքերը սկսեցին զինքը ծաղրել, երեսը  
թուքնել, ձեռքերով անոր զարնել՝ և դլուխը փու-  
շէ պսակ մը դրին. ձաղկեցին զանիկայ, այսինքն,  
շատ մը չուաններէ շինուած խարազաններով ծե-  
ծեցին. Պիղատոս կը կարծէր թէ Հիսուս բարի  
մարդ մըն էր, բայց վերջապէս հրաման ըրաւ ոք  
սպաննուի, — որ խաչուի, որն որ շատ անգութ  
մահ մըն էր: Ան ատենը զօրքերը Հիսուսի ձեռ-  
քերը ու ոտքերը խաչախայտի մը վրայ դամեցին, ու  
բարձրացուցին զանիկայ, ու ինքը անանկ կախուած  
մնաց մինչեւ որ մեռաւ: Վհ նայէ ան տեսարանին, և  
տես Հիսուսը խաչին վրայ արիւնթաթախ ու մե-  
ռած. ատ մահը մեղաց պատարագ մըն է, ատ  
մահը մեղաց Քաւութիւն ըրաւ: "Խուն՝ ես և  
բոլոր մեղաւորները հօն նայելու ենք թողութիւն  
գտնելու համար, և ոչ մէկը կրնայ փրկուիլ ա-  
ռանց Քրիստոսի Քաւչարար գործին ապաւինե-  
լու, և ոչ մէկը կրնայ փրկուիլ և յաւիտենական  
կեանք ժառանգել՝ առանց ան փրկչին արժանա-  
ւորութեանը ապաւինելու, որ այնչափ նեղութիւն  
կրեց ու մեռաւ մեղ փրկելու համար: Ծաէ որ  
ողորմաւթիւն գտնել կ'ուզես, անոր նայէ: "Հի-  
սուս Քրիստոսին արիւնը մեղ ամէն մեղքէ կը  
պրէ": Պէտք է որ զգաս թէ դուն կարօտ ես ան

Վաւչարար արիւնին, զգաս թէ յանցաւոր ու մեղաւոր ես և զգաս թէ ուրիշ ճամբայ մը չկայ՝ որովհարով ըլլաս Աստուծոյ բարկութենէն ազատիլ, բայց միայն Քրիստոսի երթալով և անոր արժանաւորութեանն ապաւնելով։ Հոս՝ Քրիստոսի խաչին տակն է ապաշխարութեան տեղը. Հոս է կոտրած սիրտ մը՝ Աստուծոյ կամացը հնագանդող ու նորոգուած հոգի մը ստանալու տեղը. ուստի Քրիստոսի խաչին նայէ որ Ճշմարիտ ապաշխարութեան դաս : Զէ թէ Յուղային զգացած արտմութեանը պէս, որ կը ցաւէր իր ըրածներուն վրայ՝ բայց ինքզինքը Աստուծոյ առջեր չեր խոնարհեցուներ, հապա անանկ արտմութիւն զգաս և որ փրկութեան համար ապաշխարութիւն կը դործէ, որ զղջանալու բան չէ”:

Երբոր Յուղա տեսաւ որ Փրկիչը խաչը ելելու վրայ է, սկսեց ցաւիլ իր ըրածին համար : Կարելի է թէ, երբոր առաջ մատնեց իր Տէրը՝ չկարծեց որ պիտի սպաննեն զանիկայ . և երբոր տեսաւ որ պիտի սպաննեն, շատ ցաւեցաւ որ զօրքերուն առաջնորդութիւն ըրած էր զանիկայ մատնելու : Բայց թէպէտե կը ցաւէր, սակայն Ճշմարտապէս չապաշխարեց : Խնչպէս որ Աստուծաշունչը կը վկայէ, ինքը տեսակ մը ապաշխարութիւնը ունեցաւ . կը ցաւէր որ իր չար բնաւորութիւնը իր վրայ մեծ չարիք բերաւ . գիտէր որ իր ըրած գործը շատ գէշ բան մըն էր . կ'զգար որ բոլոր մարդիկ զինքը յանցաւոր և գէշ մարդ մը պիտի սեպեն : Գիտէր նաև որ պատժուելու արժանի է, և կը վախնար Աստուծոյ բարկութենէն : Ասքաներուն համար շատ կը ցաւէր, բայց ասոնք Ճշմարիտ ապաշխարութիւն չեն : Խմէ որ Ճշմարտապէս ապաշխարած ըլլար՝ վաղելու Քրիստոսի

ոտքը իյնալու էր՝ քանի որ խաչափայտին վրայ  
կախուած կը կենար, և աղաչելու էր որ իրեն նե-  
րէ : Բայց փոխանակ աս բանը ընելու “գնաց  
ինքինքը կախեց” : Ծակ որ ճշմարտապէս ապաշ-  
խարած ըլլար՝ բարի մարդ մը ըլլալու էր, թո-  
ղութիւն գտնելու համար շատ անդամ Վատու-  
ծոյ աղօթելու էր, և սկսելու էր ուրիշներուն բա-  
րութիւն ընել՝ ինչպէս որ միւս աշակերտները  
կ'ընէին . ջանալու էր մարդիկները մեղքէն և  
գժոխքէն աղատել : Վա բաները ընելուն տեղը՝  
ինքը չար մարդ մը մնաց, և գնաց ինքինքը  
սպաննեց : Վա վերջին ըրածը բոլորովին իր յան-  
ցանքը աւելցուց, և ցուցուց թէ իր ցաւը թէ-  
պէտեւ շատ էր՝ բայց ապաշխարութիւն չէր :

Վարդ, աս օրինակովը իմ ընթերցողներուս ա-  
մէն մէկը կրնայ տեսնել, որ մէկը շատ տրտու-  
թիւն և մտքի խռովութիւն կրնայ ունենալ՝ ա-  
ռանց ապաշխարութեան : Վատուած ըսած է . Ծակ  
որ չապաշխարէք՝ ձեր մեղքերուն համար ձեղ  
պիտի պատժեմ : Կրնայ ըլլալ որ մեղանչելով՝  
սաստիկ տրտմիք Վատուծոյ ահարկու պատիժը  
կրելու վտանգին տակն ըլլալնուդ համար, և նոյն  
ժամանակը սիրէք մեղքը և մեղքի մէջ յարա-  
տեէք : Վա տեսակ տրտմութիւնը անօդուաէ, և  
ապաշխարութեան երեսյթն անդամ չունի : Երբ  
որ ճշմարտապէս ապաշխարէք՝ մեղքը պիտի ա-  
տեէք, և պիտի ջանաք Վատուծոյ պատուիրանք-  
ները պահէլ : Ծակ որ Յուդա ճշմարտապէս ա-  
պաշխարած ըլլար՝ չէ թէ միայն իր չար գործ-  
քերը պիտի ատէք և ձգէք զանոնք իրմէն, հա-  
պա պիտի սիրէք իր Տէրը և հնաղանդէք անոր  
պատուիրանքներուն : Ծակ որ իր բոլոր սրտովը  
ապաշխարած ըլլար՝ իր կենաց մնացած օրերուն

մէջ բարի և բարեպաշտ մէկը պիտի ըլլար, ինք-  
զինքը պիտի չսպաննէր, որով բոլոր իր յան-  
ցանքներուն վրայ անձնասպանութեան յանցանքն  
ալ աւելցուցած ըլլար :

Աիրելի ընթերցողներս, հիմա, թէ որ ասոնք  
զգուշութեամբ կարդացիք և վրան խորհեցաք,  
հասկրցաք թէ ինչ է Ապաշխարութիւն : Աը տեսնէք  
որ ապաշխարելը աս է՝ չար գործքերը ինքնին չար  
ըլլալուն համար ձգել՝ և բարի գործքերը ինքնին  
բարի ըլլալուն համար գործել . և ասանկ ընելորով-  
հետեւ Աստուած ասիկայ կը պատուիրէ և այսպէս  
ընելը իրեն հաճելի է : Ի՞այց կը յուսամ թէ աս  
գրութիւնս չլմնցուցած՝ աւելի պիտի բացատրեմ՝  
աս նիւթը, և կը յուսամ որ դուք ալ աս գրքու-  
կին կարդալը չլմնցուցած՝ աւելի յստակ կերպով  
պիտի հասկընաք ապաշխարութեան ի՞նչ ըլլալը :

### Գ. Լ. ՈՒ Խ Բ

Պատուանելին Առաջին — Կեդ Ապաշխարութիւն :

Հիմա երկու պատմութիւն պիտի ընեմ եր-  
կու տղայոց վրայով՝ որոնք իրարմէ շատ տարբեր  
էին, ինչպէս որ պիտի տեսնէք : Յակոբոս Քօլեան  
աշխոյժ և գործունեայ տղայ մըն էր, պայծառ և  
զուարիթ միտքի մը տէր . խաղի ժամանակ ուրիշ  
տղայոց առաջնորդութիւն կ'ընէր . դպրոցին բոլոր  
աշակերտները երբոր խաղալու կ'երթային՝ կ'ու-  
ղէին որ Յակոբոսը իրենց հետն ըլլայ, որովհետեւ  
խաղերու մէջ շատ աշխոյժ էր և կենար անոնց

Համար խաղեր կարգադրել . և տակաւին կրնամը ըսել թէ զինքը չէին սիրել , քանզի կ'ուղէր որ բոլոր տղաքները իրեն հնազանդին . ինքը շատ դիւրագրդիռ էր , և երբեմն խիստ սաստիկ կը բարձրանար : Բայց իր ամենամեծ յանցանքն աս էր որ յաճախ իր ընկերները կը խարէր , և շատ անգամ ալ սուտ կը խօսէր : Յակոբոսին դպրոց երթալու ճամբան՝ երկրագործի մը արտին քովը կ'իյնար , որուն մէջ ժամանակ մը առատ ձմերուկ կար : Յակոբոսը շատ անգամ՝ յանգին կը նայէր ան ձմերուկները տեսնելով՝ քանի որ նոր կը մեծնային , և կը խորհէր որ հասունցած ատենաին անոնցմէ մէկ քանին առնէ : Աս երկրագործը բարի մարդ մըն էր , և իր ձմերուկները հասունալէն ետքը թէ որ աս տղան իրմէն ուզելու ըլլար՝ պիտի տար : Բայց Յակոբոս կը խորհէր թէ ինքնիրեն կրնայ առնել , այսինքն գովնալ : Խնքը գիտէր որ գողութիւնը շատդէշ բան է , բայց կը խորհէր թէ մէկը պիտի չտեսնայ զինքը , և չէր խորհէր թէ Աստուած իր չարութիւնը տեսնելով՝ անոր համար զինքը պիտի պատմէ : Խնքը անանկ տղայ մըն էր՝ որ բնաւ չէր խորհէր Աստուծոյ , երկինքին ու դժոխքին վրայ . ինք միայն հոգ կը տանէր որ չարութիւն մը ըրած ատենը մարդիկ չիմանան :

Ա երջապէս ձմերուկները հասունցան : Իրիկուն մը մութը կոխելէն ետքը Յակոբոսը ցանգին վրայէն անցնելով արտը մտաւ , և ձեռքերով որսնելով երկու մեծ ձմերուկ գտաւ՝ որոնք թևերուն տակը առնելով տարաւ իր հօրը շահմարանը . հոն իր ուզածին չափ կերաւ և մնացածը պահեց ուրիշ ժամանակի մը համար : Երկու իրեք օրուան մէջ բոլորը կերաւ և սկսեց

Խորհիլ թէ՝ ինչպէս կրնայ մէկ քանի հատ ալ ձեռք ձգել։ Երկրագործը հասկրցեր էր որ իր արտը մէկը մտած և ձմերուկները գողցած է, ինչու որ Յակոբոսը մուժ ժամանակ գետինը որոշած ատենը՝ ճիւղերուն վրայ կոխեր և զանոնք կոտրեն՝ ու ասանկով իր ըրածին նշանները թողուցեր էր։ Երկրագործը դողին ո՛վ ըլլալը չէր գիտեր, բայց խորհեցաւ թէ գուցէ նորէն պիտի գայ . անոր համար որոշեց որ քանի մը գիշեր հսկէ՝ կարելի է բռնէ գողը։

Երկրորդ անգամին երբոր Յակոբոս գնաց և իր ձեռքը ձմերուկի մը վրայ դրաւ՝ լսեց որ մէկը կու գար, ուստի շուտով ձմերուկը փրցուց ու թևերուն տակը առնելով բօլոր իր կարողութեամբը փախաւ։ Ինքը շատ ժիր տղայ մը ըլլալով ցանդին վրայէն ցամկեց ու հեռացաւ երկրագործէն՝ որ շատ ծեր ու դանդաղ մարդ մըն էր։ Բայց երկրագործը այնչափ մօտեցած էր իրեն որ զինքը կրցաւ ճանչնալ։ Յակոբոս մինչեւ տունը բոլոր ճամբան վաղելով կ'երթար, վախնալով որ երկրագործը իր ետևեն ինկած է. ու տուն հասնելուն ձմերուկը չկերաւ, հապա շոեմարանին մէջը պահեց ու գնաց պառկեցաւ։

Հետեւեալ առտօնն կանուխ երկրագործը եկաւ Յակոբոսին հօրը քովս, և ըստ թէ. Քու տղադ իմ ձմերուկներս գողցաւ։ Պարոն Վոլ շատ տրտմեցաւ լսելով որ իր տղան ասանկ գէշ յանցանք մը գործած է, և Յակոբոսը կանչելով հարցուց իրեն թէ՝ Ես բանը ըրած ես. Յակոբոսը պատասխանեց թէ՝ Զէ։ Ինքը աս սուտը խօսեցաւ, ինչու որ կը խորհէր թէ երկրագործը պիտի չկրնայ իր գողութիւնը ապացուցանել, և այնչափ սուտ խօսելու սորված էր որ ու-

զած ատենը կրնար սուտ մը ըսել առանց մտքի խռովութեան։ Երբոր Յակոբոսն ըսաւ թէ ինքը պտուղը գողցած չէ, հայրը երկրագործին ըսաւ։ Դուն սխալած ես, կարելի է ուրիշ մըն է։ Բայց երկրագործը գիտէր որ սխալած չէ։ և այնչափ կը պնդէր տղուն յանցաւոր ըլլալը՝ որ հայրն ու տղան շատ բարկացան։ Ը ատ մը կոխւընելէն ետքը՝ երկրագործը կերպ մը խորհեցաւ որով բանը պիտի ստուգուէր և հայրն ալ համոզուէր թէ իր տղան յանցաւոր է։ Ինքը կը խորհեր թէ Յակոբոսը ձմերուկը կերած չէ իրիկունը, և թէ որ փնտռուի կարելի է որ գտնուի։ Ուստի սկսեց փնտռել, և քիչ մը ետքը գտաւ զանիկայ շտեմարանին մէջը պահած տեղէն։ և չէ թէ միայն իրիկուան գողցած ձմերուկը գտաւ։ Հապա առջի գողցած ձմերուկներուն կեղեներն ալ զրտաւ։ Այս հոս է, ըսաւ երկրագործը՝ տղուն հայրը կանչելով, հոս է ձմերուկը՝ և ուրիշ ձմերուկներու ալ կեղեներ։ ահա ապացոյց որ ես սխալած չեմ։ քու տղադ է գողը։ Պարոն Քօլ հիմա համոզուեցաւ թէ իր տղան ան բանը ըրած է, և երկրագործն ալ առանց ուրիշ բան մը խօսելու գնաց իր տունը։ Ետքը Պարոն Քօլն ու Յակոբոսը սկսեցին իրարու հետ խօսիլ հետեւեալ կերպովը։

**Պարոն Քօլ.** Տղաս, ես քեզ գողութեան և ստախոսութեան յանցանքի մէջ գտայ և շատ կը ցաւիմ որ գուն ասանկ չար տղայ մը եղած ես։ գուն ալ կը ցաւիս ասոր համար։

**Յակոբոս.** Այո՛ հայր, կը ցաւիմ։

**Պ.** Կ՞նչ բանի համար կը ցաւիս։

**Յ.** Կը ցաւիմ որ երկրագործը հոս եկաւ և գտաւ որ ես գողցած եմ իր ձմերուկը, ու նաև

կը ցաւիմ որ քեզ տրտմեցուցի :

Պ. Փ. Յնէ որ երկրագործը չգար ու ձմեռուկները չդժնուէր և թէ որ ես վշտացած չըլլայի պիտի չցաւէի՞ր :

Յ. Չեմ գիտեր :

Պ. Փ. Ցաւելու չէի՞ր որ չարութիւն ըրիր և Աստուծոյ առջել յանցաւոր եղար :

Յ. Չեմ գիտեր :

Պ. Փ. Պէտք է որ գիտնաս ղաւակս թէ դուն շատ չար տղայ մը եղած ես և զԱստուած բարկացուցած ես, ուստի պատժելու եմ քեզ քու ըրած գէշութեանդ համար :

Յ. Ի՞նչ կայ, երկրագործը շատ ունէր, ես միայն իրեք հատ առի :

Պ. Փ. Ի՞նց մէկ հատ մը անգամ գողնալու չէի՞ր, թէ որ միայն մէկ հատ մը առնէիր ան ալ գողութիւն էր, և գողութիւնը շատ դէշ բան է թէ քիչ ըլլայ գողցածդ և թէ շատ . ասկէ ՚ի զատ դուն ստութեան յանցանքին ալ տէր ես, և նոյն սուտը շատ անգամ խօսեցար . ասոր ի՞նչ պատճառանք կրնաս տալ :

Յ. Ես կը յուսայի որ դուն պիտի չիմանաս :

Պ. Փ. Ատա՞նկ է . թէ որ ես իմացած չըլլայի՝ անոր վրայով հոգդ պիտի չոլլա՞ր :

Յ. Չեմ գիտեր :

Պ. Փ. Ո՞չ զաւակս՝ որչափ խիստ և որչափ յամառ ես չարութիւն գործելու մէջ, կը վախնամ որ Աստուած պիտի պատժէ քեզ, որովհետեւ ինքը բան է . “Իոլոր ստախօսներուն բաժինը՝ կրակով ու ծծումբով վառած լիճին մէջը պիտի ըլլայ” . պէտք է որ ինքզինքդ Աստուծոյ առջել խոնարհեցունես և ապաշխարես :

Յ. Այս, կապաշխարեմ :

Պ. Ք. Ապաշխարելդ ինչե՞ն գիտես :

Յ. Արովհետե կը ցաւիմ :

Պ. Ք. Բայց պիտի ցաւէի՞ր թէ որ գողութիւնդ և ստախօսութիւնդ չյայտնուէր :

Յ. Չեմ գիտեր :

Պ. Ք. Աւրեմն զաւակս, դռւն աս բանին վը-  
րայ ուղիղ զգացում չունիս . դռւն չէ թէ չար  
տղայ մը ըլլալուդ համար կը ցաւիս հապա քուկին  
չար գործքերուդ մէջ բռնուելուդ համար : Ա-  
սիկայ ճշմարիտ ապաշխարութիւն չէ . Աստուած  
գիտէր քու ըրած չար գործքերդ՝ երկրագործին  
և իմ ալ գիտնալնէս առաջ . և թէ որ ճշմարտա-  
պէս զդշայիր, աւելի զլաստուած բարկացունելուդ  
համար պիտի ցաւէիր՝ քան թէ մեր գիտնալուն  
համար :

Յ. Շատ աղէկ հայր, կը ցաւիմ որ Աստ-  
ուած բարկացուցի :

Պ. Ք. Ինչո՞ւ համար կը ցաւիս որ Աստուած  
բարկացուցած ես :

Յ. Արովհետե կը վախնամ որ զիս պիտի պատ-  
ժէ :

Պ. Ք. Աւրեմն, եթէ չվախնայիր որ Աստ-  
ուած քեզ պիտի պատժէ, հոգդ պիտի չընէիր :

Յ. Աչ. գուցէ հոգս պիտի չընէի :

Պ. Ք. Աւրեմն ճշմարտապէս չես ապաշխա-  
րեր, քու չարութեանդ համար չես ցաւիր, չար  
սիրո ունենալուդ համար չես ցաւիր, քուկին գէշ  
բնաւորութեամբդ յանցաւոր ըլլալուդ համար չես  
ցաւիր, հապա կը ցաւիս որ չար գործքերդ երևան  
ելան, և պատիժէն կը վախնաս . ասիկայ ճշմարիտ  
ապաշխարութիւն չէ . շատ կը ցաւիմ քեզի հա-  
մար զաւակս, քանզի մինչեւ որ ասկէ աւելի աղէկ  
զգացումներ չունենաս՝ Աստուած պիտի չներէ քե-

զի, և քու բոլոր կենացդ մէջ օրէ օր աւելի գէշ պիտի ըլլաս, և մեռնելէդ ետքն ալ թշուառ պիտի ըլլաս յաւիտեան:

Աս կերպով քիչ մըն ալ խօսելէն ետքը, հայրը ըսաւ Յակոբոսին որ շխտակ երկրագործին երթայ և անկէ թողութիւն խնդրէ: Յակոբոսը չուզեց աս բանը ընել, և առջի բերանը մերժեց երթալը. բայց հայրը ըսաւ իրեն, ինէ որ հիմա չերթաս քեզ սաստիկ կերպով պիտի պատժեմ: Յակոբոսը խորհեցաւ որ՝ երկրագործին երթալը պատիժ կրելէն աւելի դիւրին է. ուստի գնաց և թողութիւն խնդրեց, բայց յայտնի էր որ անախորժ և ակամայ կերպով ըրաւ աս բանը. խոնարհ չեր, և իր յանցանքին վրայով յարմար զգացումներ չունէր: Երկրագործը յայտնապէս հասկրցաւ ասանկ ըլլալը. բայց մարդասէր մարդ մը ըլլալուն համար աղուն ըսաւ. Ես քեզի պիտի ներիմ, բայց թէ որ Աստուծոյ առջեր չխոնարհիս և ճրշմարտապէս չապաշխարես՝ Աստուծած պիտի չներէ քեզի: Յակոբոսին հոգը չեր աս բանը, քանզի պատիժէն աղատուելու համար գնաց թողութիւն խնդրեց, և անկէ աղատուելէն ետքը՝ ալ ուրիշ բան իր հոգը չեր:

Երբոր Յակոբոսը նորէն դպրատուն գնաց՝ իր արդէն ունցածէն աւելի տհաճելի բնաւորութիւն մը ունէր, իր երեսը կախ էր, բնաւ չեր ուզեր իր բորբոքած կիրքերը զսպել, և շատ անդամ իր ընկերներուն հետ գէշ կերպով կը վարուէր. ասկէ պարզապէս յայտնի էր որ Ճշմարտապէս ապաշխարած չեր իր մեղքերուն վրայով, քանզի թէ որ անոնց վրայ Ճշմարտապէս ապաշխարէր՝ բոլոր իր մեղքերուն վրայ ալ պիտի ապաշխարէր. առաջմանէ աւելի հեղ և խոնարհ պիտի ըլլար,

աւելի հեղահամբոյր և խաղաղասէր պիտի ըլլար, առջինէն աւելի պիտի սիրէր իր ընկերները և անոնք ալ զինքը պիտի սիրէին . բայց ասոնց և ոչ մէկը իր վրայ կ'երևար . ինքը ամէն բանին նկատմամբ պարզապէս առջինէն գէշ եղած էր :

Բոլոր ընթերցողներս կը տեսնեն որ Հակոբոսը ճշմարտապէս չափաշխարեց, բայց տակաւին տրտում էր . այս շատ տրտում էր որ ձմերուկները գողցաւ և սուտ խօսեցաւ : Իր հօրը հետ խօսած ատենը շատ լացաւ ան բանին վրայով, և հաղարաւոր անգամ կ'ուղէր որ ըրած ըըլլար ան բանը : Բայց իր արցունիք թափելը՝ ըրած չարութեանը մէջ բռնուելուն համար էր . իր զղջալը յառաջ կուգար պատժուելու վախէն . ինքզինքը Աստուծոյ առջեր չխոնարհեցուց, և չաղօթեց որ “նոր սիրտ և ուղիղ հոգի” ստանար : Ինքզինքը իր հօրը առջեր չխոնարհեցուց՝ որն որ այնչափ տրտմեցուցեր էր, ոչ ալ երկրադործին առջեր՝ որուն վնաս տուեր էր . իր առջի ունեցած հպարտ և յամառ հոգին տակաւին իր մէջը կը պահէր : Ուրեմն ստոյգ է որ ճշմարտապէս ապաշխարած չըր :

Ամանք, թէ որ Հակոբոսին լան ու կը ցաւիմ ըսելը տեսնելու ըլլային՝ պիտի ըսէին թէ ինքը ապաշխարած է . բայց մեղաւորի մը ապաշխարած ըլլալուն վրայով մեղի համոզուելու համար՝ տրտմութենէ և արցունիքներէ՝ ի զատ ուրիշ ապացոյց պէտք է : Իր զգացումները և բնութիւնը փոխուած ըլլալու է . ինքը պէտք է որ նոր ստեղծուած մը ըլլայ ինչպէս որ Առորբ Գիրքը կ'ըսէ . իր առջի մեղանչական զգացումները և վարքը ատելու է . ուղիղ վարմունք ունենալու է, սկսելու է սրտանց Աստուծոյ հնազանդիլ և անոր ծառայել, ան ատենը ապաշխարած կ'ըլլայ, և ոչ անկէ առաջ :

## Գ Լ Ո Ւ Խ Գ

Պատրիարքութեան Երիբորդ—Ճշմարէտ ապաշխաբութիւն :

Իմաս ուրիշ տղու մը վրայով պիտի պատմեմ՝ որուն անունը Ամամուէլ էր, ոչ հայր և ոչ մայր ունէր. անոնք՝ իր մանկութեան ժամանակը մեռած ըլլալնուն համար ինքը բնաւ բան մը չէր յիշեր անոնց վրայով։ Ինքը Ամիթ անունով շատ բարերար ազնուականի մը քովն էր որ զինքը առած իրու իր որդին կը նայէր. Ամամուէլը համեստ և ծանրաբարոյ տղայ մըն էր, խաղալը շատ չէր սիրեր և իր վարմունքին մէջ շատ արագաշարժ չէր. ոչ ալ այնչափ զուարթերես՝ որ իր ընկերութիւնը հաճելի ըլլայ։ Ակրիշ տղաքները զինքը չէին սիրեր, որովհետև կ'ըսէին թէ երեսը կախ է և միշտ բանի մը վրայ կը խորհի։ Աս ալ ըսելու է, որ ինքը դիւրաւ կը սրդողէր, և դաժան ու դիւրագրդիու բնութիւն մը ունէր։ Աս յանցանքները ունէր, բայց իր դասերը շատ աղէկ կը սորվէր։ Աւսմունքը շատ կը սիրէր և Աիրակի օրուան գպրոցի մէջ տրուած գիրքերը և ուրիշ ինչ գիրքեր որ կրնար ձեռք ձգել՝ շատ կը սիրէր կարդալ։ Պարոն Ամիթ իր պարտէզը դեղձի մը ծառ ունէր, որ մէկ ամառ մը շատ առատ և գեղեցիկ գեղձերով լեցուած էր։ Ինքը ուզելով որ բոլոր գեղձերը մնան մինչեւ որ հասուննան, պատուիրեց բոլոր իր ընտանեացը որ ծառէն մէկ հատ մը չփըսցունեն մինչեւ որ ինքը հրաման տայ։ Ամամուէլ միշտ պարտէզը կ'երթար և գեղձերուն կը նայէր քանի որ կը հասուննային և իրենց գոյները կը փոխէին։ Երբոր սկսեցին գեղնիլ՝ շատ գեղեցիկ

կերևնային . և Ապամուէլ շատ կուղէր անոնցմէ  
հատ մը ուտել : Օր մը տեսաւ որ ծառէն մէկ  
հատ մը ինկած է , որն որ շատ աղւոր և խոշոր գեղձ  
մըն էր , ուստի առաւ ու կերաւ զանիկայ խորհե-  
լով թէ մեղք չէ անիկայ ուտելը՝ քանզի ծառէն  
չփրցուց : Ենիկայ այնչափ անցյշ էր որ շատ կը  
փափաքէր ուրիշ հատ մըն ալ ուտելու , բայց աս  
անդամին ինքզինքը զսպեց և ծառէն ուրիշ հատ  
մը չփրցուց . սակայն անկէ ետքը բոլոր օրը շա-  
րունակ գեղձին համը բերանն էր և կը խորհեր  
թէ որչափ անցյշ էր ան գեղձը և թէ որչափ ու-  
րիշ գեղեցիկներ կան ծառին վրայ : Խրիկունը երբոր  
մութը կոխեց՝ Ապամուէլը նորէն պարտէլը գնաց :  
Խնդնիրեն կը խորհեր որ եթէ մէկ քանի հատ առնէ՝  
մէկը պիտի չտեսնայ : Գիտէր որ շատ գէշ բան  
մըն է ատ ընելը , և երբեմն ալ կ'որոշէր որ ատի-  
կայ չընէ : Բայց քանի որ կը կենար ծառին քովը՝  
իր ախորժակը կը սաստկանար . վերջապէս փոր-  
ձութեան տեղի տուաւ , և միտքը դրաւ որ մէկ  
քանի գեղձ առնէ : Գետնէն գեղձերուն չկընալ  
հասնելուն համար ծառին վրայ ելաւ : Օ՛առը  
քիչ մը շարժելով քանի մը հատ գետինը թա-  
փեցաւ . և որովհետեւ մութ էր ու գեղձերը չեր  
կընար տեսնել , ստիպուեցաւ ձեռքով որոնել , և  
ասանկով ետքն ալ շատ մը ծառէն վար թափեցաւ :  
Ճիմա սկսեց ցաւիլ ծառը ելլելուն վրայ . քանզի այն-  
չափ գեղձ թափած էր գետինը որ շատ կը վախ-  
նար թէ Պարոն Ամիթը պիտի հասկընայ որ մէկը  
հոն մտած է : Բայց , խեղճ տղայ , ասկէ աւելի  
գէշ բան մը պիտի պատահի իրեն , քանի որ կը ջանար  
շուտով ծառէն վար իշնել՝ բոլոր իր ծանրութեամ-  
բը ճիւղի մը վրայ կոխեց՝ ու արդէն ճիւղը պտու-  
զով բեռնաւորուած ըլլալով՝ մէկէն կոտրեցաւ և

ինքն ալ գետինն ինկաւ : «Քիչ մը վնասուեցաւ՝  
բայց իր վնասուելուն վրայ չէր խորհեր : Օքնքը  
տրտմեցունող բանը աս էր որ իր ըրածին այնչափ  
նշանները թողուցած էր, որ անշուշտ դիտէր թէ  
անոնցմով Պարոն Ամիթ պիտի իմանայ թէ ինքն  
է յանցաւորը : Ինքը այնչափ տրտում էր որ մէկ  
գեղձ մը չկրցաւ ուտել, ամէնն ալ հանեց իր գըռ-  
պանէն ու գետինը թափեց : Յետոյ գնաց տուն ու  
քիչ մը ատենէն պառկեցաւ : Անգիշերը շատցաւալի  
գիշէր մըն էր Աամուելին, չկրցաւ քնանալ, ան-  
կողինին մէջ շատ անհանգիստ էր և ինք-  
զինքը կը մեղաղրէր իր յիմարութեանը համար :  
Քանի որ ասանկ անհանգիստ պառկած էր և իր  
ինչ ընելիքին վրայ կը խորհէր, երբեմն կ'որոշէր  
որ առտու ըլլալուն պէս ելլէ ուղղակի երթայ Պա-  
րոն Ամիթին և իր ըրածները պատմէ, իր յան-  
ցանքը խոստովանի և անկէ թողութիւն խնդրէ :  
Ծաէ որ ասանկընէր շատ աղէկ պիտի ըլլար, բայց  
տակաւին աս բանը ընելու չափ բաւական զղաց-  
ցած չէր . և երբեմն կը խորհէր որ պիտի չիմաց-  
ուի թէ աս բանը ինքն ըրածէ, և ասանկով պիտի  
աղատի յանցանքը խոստովանելու ամօթը կրելէն :  
Իր մտքին մէջը մեծ պատերազմ մը կար, շատ կու-  
լար և իր աչքէն քունը փախած էր :

Երբոր առտու եղաւ՝ Աամուել իր անհանգիստ  
անկողինէն ելաւ : Ծաէ որ ելլելուն պէս Պարոն  
Ամիթին երթար և իր յանցանքը խոստովանէր ու  
իր տէրոջը հնազանդ ըլլալով բարի տղայ մը ըլլար,  
և իր մնացած օրերուն մէջը Կստուծոյ ծառա-  
յէր, ճշմարտապէս ապաշխարած պիտի ըլլար . ու  
թէպէտե քիչ մը խորհեցաւ աս բանը ընել, բայց  
տակաւին ինքզինքը այնչափ խոնարհեցունելու  
պատրաստ չէր : Կը խորհէր թէ ամօթ է յանցան-

քը խոստովանիլը . և այսպէս թէպէտե շատ ցաւ  
կ'զգար և շատ արցունք կը թափէր , բայց տակաւին  
ճշմարտապէս ապաշխարած չէր :

Պահածաշիկէն անմիջապէս ետքը Պարոն Ամիթ  
պարտէղը գնաց , և տեսաւ որ իր ծառին մէկ մեծ  
Ճիւղը կոտրած է և շատ մը դեղձ գետինը թափած  
է : Ասիկայ տեսնելը զինքը շատ տրտմեցուց և  
գրէթէ բարկացուց ալ : Տուն դարձաւ և ըստ թէ  
Ա՞նկը դեղձերս գողցած և ծառը կոտրտած է : Աս-  
մուէլ կը դողար երբոր տիրոջը ձայնը կը լսէր և  
կը խորհիք որ եթէ իրեն հարցուի , ըսէ թէ ինքը  
չըրաւ աս բանը : Ահ , ասիկայ շատ գէշ խոր-  
հուրդ մըն էր . ան ատենը չէր խորհեր թէ աս բա-  
նին համար սուտ խօսելը , դեղձերը գողնալու չափ  
կամ աւելի գէշ մեղք մընէր : Աամուէլ սուտ խօ-  
սելու սսվորութիւն չունէր , բայց մէկ քանի ան-  
գամ խօսած էր և հիմա ալ որոշեց որ նորէն խօսի .  
ուստի երբոր Պարոն Ամիթ իր ընտանեացը ամէն  
մէկուն հարցուց թէ արդեօք անոնցմէ մէկը դեղձ ա-  
ռած է , և անոնք ամէնքն ալ ըսին թէ Ա՞նք  
չառինք , Աամուէլն ալ ըստ թէ ինքն ալ առած  
չէ : Ուէ որ Պարոն Ամիթ զգուշութեամբ Աա-  
մուէլին երեսը նայած ըլլար , պիտի հասկընար թէ  
յանցաւորը ան է , ինչու որ խօսած ատենը ամընա-  
լէն երեսը կը կարմիէր և իր յանցաւոր ըլլալուն  
նշանները իր երեսին վրայ կը նկարուէին : Ի՞այց  
որովհիետե Աամուէլ գրէթէ միշտ բարի տղայ մըն  
էր և իր տէրը զինքը ստութեան մէջ բռնած չէր ,  
խորհեցաւ թէ ուրիշ մէկը ըլլալու է : Իր ընտա-  
նիքին հարցուց թէ , Ո՞վ կը կարծէք որ աս բանը  
ըրաւ : Ամենուն կարծիքը թուղմասին վրայ գնաց ,  
որ իրենց դրացիններէն մէկուն տղան էր , և շատ  
անգամ ասանկ բաներու մէջ բռնուած էր :

Քիչ մը ատեն Ամառէլ ուրախացաւիր ըրածը  
չյայտնուելուն համար : Ի՞այց սենեակէն շուտով  
դուրս ելելով , երբոր ինքնիրեն առանձին մնաց՝  
իր սիրար շատ տակնուվրայ կ'ըլլար : Իր սուտ իո-  
սիլը առջի ըրած յանցանքին չափ իրեն ցաւ կու-  
տար : Մինչև կէս օր իր զգացումները զինքը շատ  
տանջեցին : Երբեմն ինքղինքը արդարացունելու  
կը ջանար , բայց գիտէր որ արդարացունելու պատ-  
ճառ չունի , և աս ինքղինքը արդարացունելու ջանք  
ընելով , ինքը իր աչքին առջեր աւելի գէշ երե-  
ցաւ : Մէկ մը խորհեցաւ իր ստութիւնը սա կեր-  
պով արդարացունել , ըսելով թէ , “Պարոն Ամիթ  
հարցուց թէ գուն առի՞ր գեղձերը . ես ըսի , ոչ .  
աս իրաւ է . ես անոնց և ոչ մէկը առի , ինչու որ  
ամէնքն ալ ծառին տակը ձգեցի” : Ի՞այց աս խոր-  
հուրդը միայն քիչ մը ատեն իր սիրար հանդար-  
տեցուց , ինչու որինքը գիտէր որ իր գրպանը զեղ-  
ձով լեցուցած էր ու միայն ձիւղը կոտրելուն հա-  
մար զանոնք թափեց ծառին տակը : Ինքը գիտէր  
և կ'զգար որ յանցաւոր է , և բան մը չկար որով  
կարող ըլլար իր միոքը հանդարտեցունելու . բո-  
լորովին անհանգիստ և թշուառ էր :

Կէս օրին երբ որ Պարոն Ամիթ և իր դրացինե-  
րէն մէկ քանիները կեցած կոտրած զեղձի ծա-  
ռին կը նայէին , տեսնելով որ թառվմաս և իր հայրը  
միատեղ կուգան , կանչեցին զանոնք պարտէղը , և  
թառվմասին գէմ գանգատ ըրին ծառին կողոպտուե-  
լուն համար : Թառվմաս՝ ինչպէս օր իրաւունքով կը ո-  
նար , աս գանգատին գէմ գրաւու ըսաւ թէ Ես չեմ  
ըրած : Ի՞այց ան տեղը կեցողներէն մէկը ըսաւ թէ ,  
Ես առջի օրը տեսայ որ թառվմասը ցանդէն ծառին  
կը նայէր : Ես վկայութիւնը և ուրիշ ատեն ալ  
շատ անգամ գողութեան և ուրիշ չարութեան

մէջ բռնուած ըլլալը , ամենուն խորհիլ տուաւ թէ  
թխովմասն է գողը : Աւստի հայրը մեծ փայտ մը  
առաւ և սաստիկ ծեծ մը տուաւ թխովմասին :  
Այամուէլ տեսաւ թխովմասին ծեծուիլը և զգալով  
որ ինքն էր ան ծեծին արժանի եղողը , առջինէն  
շատ ապերջանիկ եղաւ : Երբոր թխովմասին պատ-  
ժուիլը կը տեսնէր , գրէթէ որոշեց որ երթայ ա-  
նոնց ու խոստովանի , թէ ես եմ յանցաւոր տղան՝  
թխովմասը չէ , և ասանկով ազատէ զանիկայ : Իսյց  
տակաւին աս բանը ընելու չափ խոնարհած չէր :  
Աւստի առանձին տեղ մը գնաց և սկսեց իր յան-  
ցանքին և թխովմասին պատժուելուն համար լալ :  
Իսյց տակաւին ասիկայ ապաշխարութիւն չէր ,  
ինչու որ իր ճանչցած պարտաւորութիւնը 'ի գործ  
չէր գներ : Ասիկայ ապացոյց մըն էր թէ ինքը  
տակաւին ապաշխարած չէր , քանզի գիտնալու էր  
թէ ամէն ճշմարիտ զղջացեալը իր ամէն պարտա-  
ւորութիւնները կը կասարէ :

Այամուէլ աս գիշերը առջի գիշերուընէ աւելի  
անհանգիստ էր . բնաւ քունը չտարաւ , ինչու որ  
կ'զգար թէ հիմա առջինէն աւելի յանցաւոր է :

Գիշերը պառկելու դնաց կոտրած սրտով մը .  
երբոր պառկած տեղը շատ անհանգիստ էր և կու-  
լար , նցն միջոցին իր կենացը մէջ ամէն իր ըրած չար  
գործքերը միտքը եկաւ . իր ունեցած բոլոր չար  
զդացումները և վարմունքները սկսեցին մէկիկ մէ-  
կիկ իր մոքին առջևէն անցնիլ : Ասկէ առաջ  
ինքպինքը բարի տղայ մը կը սեպէր և չէր կարծեր  
թէ մեծ մեղաւոր մըն է . բայց հիմա իրեն անանկ  
կ'երեար , թէ իր բոլոր կենացը մէջ իր գործը  
միայն չարութիւն է եղեր : Իմացաւ որ իր սիր-  
ուը չարութիւնով լեցուն է եղեր : Վանի որ ան-  
հանգիստ և ապերջանիկ իր անկողինին վրայ պառ-

կած էր, Աստուածաշունչին սա խօսքը միտքը եւ կաւ, որ կ'ըսէ . “Ամբարիշտները ալէծուփի ծովու պէս են, որ չկրնար հանդարտիլ, որ անոր ջուրերը՝ տիղմ ու ցեխ դուրս կը նետեն, ամբարիշտները խաղաղութիւն պիտի չունենան, կ'ըսէ իմ Աստուածս” : Ասմուել զգաց թէ ասոնք ամենը ճշմարիտ են : Խորհեցաւ թէ որչափ անդամ անհնաղանդ գտնուած է, խոժոռած ու բարկացած է : Յիշեց որ առաջ սուտ խօսեր էր, և գիտէր որ իր կենացը բոլոր օրերուն մէջ Աստուծոյ գէմ անհնաղանդ գտնուած էր : Աս խորհուրդները զինքը շատ տակնուվրայ ըրին : “Որչափ յիմար և չար գտնուեցայ”, ըսաւ ինքը . “Ես ըընաւ չէի խորհեր առաջ թէ ասանկ մեղաւոր մըն եմ” : “Խորէն սկսեց իր վերջին ըրածներուն վարայով խորհիլ : Կը խորհեր գեղձի ծառին վրայ, իր անհնաղանդութեանը և գողութեանը վրայ : Կը խորհեր իր խօսած ստութեանը վրայ : Նաև կը խորհեր թառվմասին պատժուելուն վրայ : Իրեն կը թուէր որ նորէն թառվմասին լալուն ձայնը իր ականջին կը հնչէր : Իր սիրտը նեղութիւնով լեցուն էր, ալ չկրցաւ համբերել : “Պիտի խօստովանիմ” . ըսաւ . “պիտի ըսեմ Պարսն Ամիթին թէ, ես եմ գեղձերը գողցողը և ծառը կոտրողը . պիտի ըսեմ իրեն թէ, ես սուտ խօսեցայ . պիտի երթամ թառվմասին ու անկէ ներում խնդրեմ” :

Հիմա Ասմուել ինքզինքը խոնարհեցուցած է . Հիմա ուղիղ կերպով սկսած է իր ապաշխարութիւնը : Ասիկայ չէ թէ միայն խօսքով ըսաւ՝ հապա սրտով ալ որոշեց, որ առտուան լցուր բացուելուն պէս աս բանը ընէ : Հիմա իր սիրտը խաղաղութեան մէջ էր . թէպէտե իր վարքը իրեն առջինին պէս գէշ կերևար, բայց տակառն հիմա

որոշած է ան բանը ընել որ ինքը գիտէր թէ ը-  
նելու պարտաւոր է։ Աս ժամանակին այնչափ  
չէր խորհեր թէ արդեօք Պարոն Ամիթ պիտի ներէ  
իրեն, կամ թէ արդեօք Աստուած պիտի ներէ իրեն.  
բայց որոշեց իր յանցանքը խոստովանիլ և  
իր մեղքերը ձգել։ Աս բանը քիչ մը իր սիրոց  
հանդարտեցուց, և գրեթէ առառան մօտ քիչ մը  
քնացաւ։

Աստուանց կանուխ ելաւ և իր անկողինին քովզ  
ծնկան վրայ գալով խոստովանեցաւ իր յանցանքը,  
և այնպէս Աստուծոյ աղօթեց՝ որ առաջ բնաւ ան  
կերպով աղօթած չէր։ Հոն քանի որ Աստու-  
ծոյ առջել ծնկան վրայ եկած էր, նորէն որոշեց  
որ բոլոր ան բաները ընէ՝ որ գիտէր թէ ընելու պար-  
աւաւոր է, և Աստուծմէ օգնութիւն խնդրեց որ առ  
որոշումը իր բոլոր կենացը մէջ պահէ։ Ասիկայ  
ապաշխարութիւն էր։ Ետքը գնաց Պարոն Ամի-  
թին սենեակը, և զանիկայ տեսնելուն պէս,  
գնաց անոր ոտքերուն առջեն ինկաւ, և ըստւ։ “Ես  
եմ գեղձերը գողցողը. ես եմ ծառը կոտրողը. ես  
իմ ըրածներս ծածկելու համար սուտ խօսեցայ. ես  
էի յանցաւորը թռովմասը՝ չէր”։ Պարոն Ամիթ շատ  
զարմացաւ, բայց երբ որ կը տեսնէր Աամուէլին  
խոնարհութիւնը և ճշմարիտ ապաշխարութիւնը,  
ըստւ։ “Պիտի ներեմ քեզի, տղաս”։ Աամուէլ  
իր ըրած չարութիւնը այնչափ մեծ կը սեպէր որ  
յսս չունէր թէ պիտի ներուի։ Դժուարաւ կրնար  
խորհիլ որ Պարոն Ամիթ անանկ շուտով պիտի նե-  
րէր իրեն. կզգար թէ պատժուելու արժանի է, և  
իր յանցանքին համար պատժուելու հաճութիւն ու-  
նէր։ Աակայն շատ ուրախացաւ ներման խօսքերը լսե-  
լով, և միտքը գրաւ որ առջինէն աւելի սիրէ Պա-  
րոն Ամիթը և անոր մէկ մըն ալ անհնազանդ չըլ-

լայ : Իողոր ընտանիքը երբոր Աամուէլին ապաշխարութիւնը կը տեսնէին՝ շատ կ'ուրախանային և ամէնքն ալ կատարեալ ներում տուին իրեն :

Ետքը Պարոն Սմիթէն հրաման ուղեց Աամուէլը՝ որ նախաճաշիկէն առաջ երթայ Թռովմասը տեսնէ, և Պարոն Սմիթ հրաման տուածին պէս, ինքը աճապարելով վազեց Թռովմասին տունը, ու երբոր զանիկայ տեսաւ՝ ըսաւ իրեն . “Կադիտէի որ դեղձերը դուն առած չէիր. և շատ կը ցաւէի երեկ երբոր կը տեսնէի քեզ որ կը պատժուէիր. որովհետեւ յանցաւորը ես էի”: Թռովմասին երեսը շատ կախ էր, բայց Աամուէլ քանի մը անգամ խնդրեց երմէն որ իրեն ներէ . ըսելով թէ միշտ կրցածին չափ իրեն աղեկութիւն պիտի ընէ : Ան ատենը տուն դարձաւ, ու ճամբան մինակ դաշած ատենը՝ Աստուծոյ աղօթք կ'ընէր որ Քրիստոսի համար իրեն ներէ և զինքը բարի և բարեպաշտ տղայ մը ընէ :

Պատճառ ունինք հաւատալու թէ Աստուծած Աամուէլին աղօթքները լսեց և իրեն պատասխան շնորհեց, քանզի ինքը շատ փոխուեցաւ, և անկէ ետքը ամէն բանի նկատմամբ լաւագոյն տղայ մը եղաւ : Կը յիշէր իր Աստուծոյ ըրած խոստմունքը, որ իրեն պարտաւորութիւն ճանչցած ամէն բաները կատարէ : Ակսեց առջինէն աւելի կարդալ իր Աստուծածաշունչը, և որչափ որ կը կարդար Առուրք Գիրքը՝ այնչափ աւելի կը սիրէր զանիկայ : Օրը երկու կամ իրեք անգամ՝ Աստուծոյ աղօթք ընելով կ'անցունէր : Իր բնութիւնը առջինէն շատ աղեկ էր, աւելի զուարժ և երջանիկ էր, և իր աշակերտակիցներն ու ճանչուորները զինքը աւելի կը սիրէին : Քանի մը ամիսէն ետքը խորհեցաւ որ պարտաւոր է Տէր Յիսուս Քրիստոսին հնազանդիւ, կրօնքին հրապարակական դաւա-

Նութիւնը տալով և մարդոց առջեր Վրիստոսը խոռագայթութիւնը կատարելով : Այսպէս ինքը եկեղեցին հետմիացաւ և անկէ ետքը սկսեց անանկ անմեղ և Աստուածապաշտ կեանք մը վարել՝ որ ամէն մարդիկ կը հաւատային թէ ինքը ճշմարիտ Վրիստոնեայ մըն է :

Այրելի ընթերցողներս, հոս կը տեսնէք թէ ճշմարիտ ապաշխարութիւնն ի՞նչ է : Կը տեսնէք որ ապաշխարութիւնը մեղքերը խոստովանելով և զանոնք մէկդի ձգելով կ'ըլլայ . կը տեսնէք որ երբոր մէկը կ'ապաշխարէ, խոնարհ կ'ըլլայ . իր յանցանքը խոստովանելու չամչնար . կը տեսնէք նաև որ երբոր մէկուն միտքը մէկ մեղքի մը վրայ ապաշխարելու վիճակին մէջը կը մանէ, ան անձը բոլոր իր մեղքերուն վրայ կ'ապաշխարէ : Աս վերջին բանը կ'ուզեմ որ միշտ ամէն մէկերնիդ յիշէք : Կատերը ինքզինքնին կը խաբեն աս բանին վրայով : Անոնք կը կարծեն թէ չարութեան մը վրայ քիչ մը ցաւելով և անիկայ նորէն չընելու որոշումը ընելով ապաշխարած կ'ըլլան, քանի որ ուրիշ զգացումներնին և բնութիւննին ամեննեին փոխուած չէ : Ասանկ պարագաներու տակ պարզապէս յայտնի է որ ան մէկ մեղքին վրայ ալ ապաշխարած չեն . քանզի թէ որ ճշմարտապէս ապաշխարած ըլլային՝ անշուշտ անանկ մտքի վիճակ մը պիտի ունենային որ պիտի առաջնորդէր զանոնք բոլոր իրենց մեղքերուն վրայ ապաշխարելու : Այսպէս էր Ասմուելին մտքին վիճակը . ինքը առաջ ապաշխարեց ծառը կողոպտելուն և անոր համար սուտ խօսելուն վրայ : Այս իր սիրտը խոնարհ և ապաշխարեալ վիճակի մը մէջ մանալուն պէս բոլոր իր մեղքերուն վրայ զղաց . և իր բոլոր զգացումները և բնութիւնները, ունակութիւնները բոլորովին փոխուեցան . իր մտքին ապաշխարեալ վիճակը կը

ցուցընէր թէ, Առւրբ Գիրքին ըսածին պէս “Լոր  
արարած մըն էր” :

Ուրիշ բան մըն ալ կայ որ կ'ուզեմ թէ իմ ըն-  
թերցողներուս ամէն մէկը յիշէ, որ է աս երբոր  
մէկը կ'ապաշխարէ՝ պատրաստ ըլլալու է իր բոլոր  
պարտաւորութիւնները կատարելու : Ասիկայ ամե-  
նահարկաւոր խորհուրդ մըն է որն որ շատ անդամ  
վերը յիշեցի այլ և այլ խօսքերով, և նորէն աս  
գիրքը չլինցուցած պիտի յիշեմ : Ը ատերը կան  
որ կը խորհին թէ ապաշխարած են մէկ մեղքի մը  
վըայ, կամ բոլոր իրենց մեղքերուն վրայ, քանի  
որ զանց կ'ընեն իրենց շատ պարտաւորութիւնները :  
Անոնք կրօնքին ամէն պարտաւորութիւնները չեն  
պահեր, հազիւ թէ Առւրբ Գիրքը կը կարդան, չեն  
աղօթեր, չեն ուզեր Փրկչին պատուերները պահել.  
Աստուածավախ և քրիստոնեայ կեանք մը չեն վարեր:  
Եւ տակաւին կը կարծեն թէ շատ անդամ ապաշխա-  
րած են : Զէ, ասանկ չէ. կը խարեն ինքնինքնին. թէ  
որ մէկ մեղքի վրայ ապաշխարած ըլլային՝ ամենուն  
վըայ ալ պիտի ապաշխարէին . թէ որ մէկ մեղքի  
մը վրայ ապաշխարած ըլլային՝ պիտի հնազանդէին  
Աստուծոյ՝ կրօնական պարտաւորութիւնները կա-  
տարելով . թէ որ զղացեալ սիրտ մը ունենային՝  
պիտի ջանային ան բաները ընել որ գիտեն թէ ը-  
նելու պարտաւոր են :



## Գ Լ ՈՒ Խ Դ

Ա ս տ ո ւ ա ծ ա շ ո ւ ն կ է ն օ լ ի ն ե ր — Պ ե տ ր ո ս :

Հիմա երկու տղայոց պատմութիւնները լը-  
մընցունելով, նորէն Վատուածաշունչը ձեռքս առ-  
նելով ձեղի Պետրոսին, Դաւիթին և անառակ  
որդիին ապաշխարութեանը վրայով քիչ մը տեղե-  
կութիւն տամ : Վատուածաշունչի պատմութիւն-  
ները ամէն ուրիշ պատմութիւններէն գերազանց  
են, ինչու որ Վատուածմէ տրուած են մեղի : Մաղ-  
մասին մէջ բառուած է թէ Վատուածոյ խօսքը “Խամոտքե-  
րուս ճրագէ, ու իմ շաւիդներուս լցյա” : Վն մեղի ճըշ-  
մարտապէս կը սորվեցունէ թէ ինչ բանի հաւտալու-  
ենք, ինչ զգացումներ ունենալու ենք և ինչ գործ  
գործելու ենք : Վն մեղի պարզապէս կը սորվեցունէ  
ճշմարիտ ապաշխարութեան ինչ ըլլալը և կը սորվե-  
ցունէ նաև թէ բարեպաշտ մարդիկ ապաշխարած  
ատեննին ինչպէս կը գործեն և ինչ զգացումներ  
կ'ունենան :

Պետրոսի պատմութենէն պիտի սկսիմ : Գիտէք  
որ Պետրոս Յիսուս Քրիստոսի տասներկու աշա-  
կերտներէն մէկն էր . ան երբեմն Կեփաս երբեմն  
Արման և երբեմն Արման Պետրոս, բայց աւելի շատ  
անգամ Պետրոս կոչուած է : Ինքը Յովաննին  
օրդին էր, և Վնդրէաս իր եղբայրն էր . իր բնա-  
կած քաղաքը Շեմսայիդա էր . որ Գալիլեայի  
ծովին եղերքը շինուած քաղաք մըն էր, որ ան  
ծովը երբեմն Տիբերիայի ծով՝ և երբեմն Գեննէ-  
սարէթի լիճ կ'ըսուի : Պետրոս ձկնորս մըն էր :  
Օր մը մըր Տէրը աս ծովին եղերքը պարտելով՝  
տեսաւ երկու եղբայրները Պետրոսը և Վնդրէա-

ուր, որ ձուկ բռնելու համար ծովը ուռկան ձգած էին : Ծիսուս ըստ անոնց . “իմ ետևէս եկէք, ու ձեզ մարդոց որսորդ ընեմ” : Ըսել կ'ուզէք թէ Աւետարանը քարոզելու պաշտօնեաներ պիտի ընէր զանոնք . որոնց միջոցովը մարդիկ Աստուծոյ թագաւորութեանը մէջ պիտի հաւաքուէին : Աս երկու եղայրները անմիջապէս թողուցին իրենց ուռկանը ու Քրիստոսի ետևէն գացին : Բոլոր մարդիկ և մանաւանդ երիտասարդները երբոր Քրիստոսի երժալու կը հրաւիրուէին, աս երկու եղայրներուն պէս ընելու են . անմիջապէս Քրիստոսի հետևելու են . այսինքն Քրիստոնեոց ըլլալու են, և աս է ան բանը որ բոլոր իմ ընթերցողներուս համար կ'ուզեմ :

Պետրոս Ձերմ զգացմանց տէր, աճապարող և անհամբեր մարդ մընէր . եռանգոտէր, այսինքն, Ձերմ, գործունեայ և նախանձաւոր էր . և Քրիստոսի կրօնքին հեղ և խոնարհ հոգին կատարելապէս ստանալէն առաջ բնութեամբ և գործքով շատ յանդուգն էր . շատ անգամ սխալմունքներ կ'ընէր : Հիմա պիտի պատմեմ ձեզի իր ըրած մէկ մեծ յանցանքը, ու ինչպէս անոր վրայ զղջալով բարի ու սուրբ մարդ մը եղած ըլլալը : Բայց առաջ պէտք է որ պատմեմ Փրկչին Պետրոսին ըրած բարերարութիւնը, որով կարող պիտի ըլլաք հասկընալ թէ ասանկ բարերար Փրկիչ մը ուրանալը որչափ մեծ յանցանք մըն է :

Ծիսուս Պետրոսին բարութիւն ըրաւ, զանիկայ իրեն հետակող ըլլալու կանչելովը . քանի որ կրնար անոր քովէն անցնիլ երժալ ուրիշ մը կանչել, Քրիստոսի աշակերտ ըլլալը մեծ արտօնութիւն մըն է, և ասանկ մեծ արտօնութիւն մը վայելող մէկուն յանցանքը աւելի մեծ կ'ըլլայ՝ երբոր չա-

րութիւն մը գործէ , քան թէ ուրիշ մէկունը որ  
բնաւ աշակերտ եղած չէր : Հոս կ'ուզեմ որ իմ ըն-  
թերցողներս աս բանը մտքերնին պահեն , թէ ի-  
րենց մեղքերը աւելի մեծ պիտի սեպուին քան  
թէ հեթանոսներունը որոնք Աստուածաշունչ  
չունին և բնաւ բան մը լսած չեն Փրկչին վրայով :  
Դուք շատ անդամ կարդացած էք Փրկչին պատ-  
մութիւնը , և անոր հետեւող ըլլալու կանչուած էք ,  
Աիրակի օրուան գալրոցներ և քարոզի ժողովքներ ու-  
նիք , քարոզիչներ և վարժապետներ ունիք՝ որոնք  
միշտ կը յորդարեն զձեղ որ ապաշխարէք : Դուք  
շատ մեծ արտօնութիւններ կը վայելէք . և թէ որ  
մեղք դործելով չապաշխարէք , ձեր յանցանքը  
հեթանոսներուն յանցանքէն աւելի պիտի ըլլայ :  
Աս բանն էր , որ Գետրոսին յանցանքը աւելցուց .  
որովհետեւ ինքը կանչուած էր Վրիստոսի ընտա-  
նիքին մէկ անդամը ըլլալու . շատ քարոզութիւն-  
ներ լսած էր , շատ բարի օրինակներ տեսած էր  
իր Տէրոջմէն . բայց ամէն աս բաներուն վրայ ու-  
րացաւ Տէրը , և ոչ ո՞րչափ մեծ մեղք մըն էր ան :

Վրիստոսնաև Գետրոսին բարութիւն ըրաւ՝ զին-  
քը Յակոբոսին և Յովհաննէսին հետ մէկտեղ ընտ-  
րելով՝ որ այս ինչ ատենը և այն ինչ տեղը իր հետը  
ըլլան , քանի որ մէկալաշակերտները թոյլառութիւն  
չունէին նոյն տեղը ըլլալ : Ան ատենները անոնք  
շատ երեկի բաներ լսեցին ու տեսան որ մէկալ  
աշակերտները չլսեցին ու չտեսան : Գետրոս ան  
իրեքին մէկն էր՝ որոնք Վրիստոսի հետը լեռը գա-  
ցին . և ան տեղը Անոնց առջեւը այլակերպեցաւ ,  
ու իր երեսը փայլեցաւ արեգակի պէս , ու իր հան-  
դերձները ձերմկցան լուսոյ պէս : Եւ ահա երե-  
ցան անոնց Առվակս ու Եղիա , ու իր հետը կը իս-  
սէին : Պատասխան տուաւ Գետրոս ու ըստը Ծի-

տուսին . Տէր աղէկ է որ հոս կենանք . թէ որ կուզես , իրեք խրճիթ շինենք հոս , մէկը քեզի՝ և մէկը Մօվսէսին՝ ու մէկը Եղիսյին : Եւ քանի որ անիկայ կը խօսէր , ահա լուսաւոր ամայ մը անոնց վրայ հովանի եղաւ . և ահա ամպէն ձայն մը եղաւ՝ ըսելով . Վատիկայ է իմ սիրելի Որդիս , որուն հաւներ եմ . ատոր մտիկ ըրէք” : Պետրոսին ան տեղը ըլլալը մեծ արտօնութիւն մըն էր իրեն . ինքը ըսաւ . “Տէր՝ աղէկ է որ հոս կենանք” . առանին համար պէտք էր աւելի սիրել իր Տէրը . և առանն ալ աւելցուց իր ըրած ուրացութեան յանցանքը : Իրօք այսչափ պատիւով և բարերարութեամբ Քրիստոս իր հետը վարուելէն ետքը , պէտք էր որ իր բոլոր աշակերտակիցներէն աւելի սիրէր զանիկայ . և որչափ մեծ մեղք մըն էր անոր , այսչափ բաներէն ետքը , “չեմ ճանչնար զանիկայ” ըսելը :

Հիմա ձեզի պիտի պատմեմ ան բաներուն վրայով որոնք որ պատահեցան ան գիշերը որ Պետրոս իր Տէրը ուրացաւ : Ան գիշերը շատ ահաւոր գիշեր մըն էր . և անանկ բաներ եղան որ յաւիտեանս պիտի յիշուին : Խրիկունը Քրիստոս և իր աշակերտները մէկտեղ վերջին ընթրիքը կերան : Քանի որ կ'ուտէին . Յիսուս ըսաւ , Զեզմէ մէկը զիս պիտի մատնէ : Աս խօսքին համար ամէնքն ալ զարմացան և խիստ շատ վշտացան . և Պետրոս աչք ըրաւ Յովհաննէսին , որ Յիսուսի քովը նստած էր , հարցունելու թէ աս բանը ընողը ո՞վ է : Յովհաննէս հարցուց՝ և Յիսուս Յուդան ցուցուց : “Եւ քանի որ անոնք կ'ուտէին , Յիսուս հաց առաւ՝ օրհնեց ու կտրեց , և տուաւ աշակերտներուն՝ ու ըսաւ . Վուէք՝ կերէք , աս է իմ մարմինս : Եւ գաւաթը առաւ՝ դոհացաւ , ու տուաւ անոնց՝ և

ըսաւ. Ամէնքդ ալ խմեցէք ասկէ : Ինչու որ ասիկայ է իմ արիւնսնոր ուխտի, որ շատերու համար կը թափուի մեղաց թողութեան համար” : “Ասիկայ ըրէք զիս յիշելու համար” : Աս կերպով Տերունական Բնմիրիքը հաստատուեցաւ . և պատուիրուած է բոլոր բարեպաշտ մարդոց, որ անոր մասնակից ըլլան Տէրոջը մահը յիշելով : Երբոր Բնմիրիքը վերջացաւ, Յուղան զատուեցաւ Յիտուսի և անոր աշակերտներուն ընկերութենէն, ասիկայ վերջին բաժանումն էր, ալ նորէն չմիացաւ անոնց հետ : Գնաց քահանայապետին պալատը և խոստացաւ, որ Յիսուսը մատնէ իր թըշնամիներուն :

Յուղան երթալէն ետքը երկար ժամանակ Յիտուս խօսեցաւ իր աշակերտներուն հետը : Եւ որովհետեւ ասիկայ էր իր մեռնելէն առաջ անոնց հետը ըրած վերջին խօսակցութիւնը, իր խօսքերը շատ թանկագին երեցան անոնց : Եւ արդարեւ “Երբէք մէկը աս մարդուն պէս խօսած չէ” : Ուշէ որ կ'ուզէք դուք ալ իմանալ Յիսուսի խօսակցութիւնը, կարդացէք Յոհ. Ժ. Ֆ. Ֆե., և Ժ. Ռ. Պ. Պլուխները : Ան ատենը աղօթք ըրաւ անոնց հետը, և իր ըրած աղօթքը դրուած է Ժ. Ռ. Պ. Պլուխն մէջը : Բայց թէպէտեւ Յիսուս կը խօսէր և կ'աղօթէր ամենաօգտակար և աղդու կերպով, տակաւին ինքը տրտմութեամբ լեցուն էր : Աշակերտներէն մէկը գացած էր զինքը մատնելու, և ինքը գիտէր որ մէկալներն ալ զինքը պիտի ձրգէին ու փախչէին իր թշնամիները զինքը բըռնելնուն պէս : Ասաւ անոնց, “Դուք ամէնքդ աս գիշեր իմ վրայովս պիտի գայթակղիք” : Ասկայն Պետրոս ըսաւ անոր “Ուշէպէտ ամէնքն ալ քու վրայովդ գայթակղին բայց ես բնաւ պիտի չգայ-

թակդիմ" : Ինքը ան ատենը կը կարծէր թէ բը-  
նաւ ատանկ բան մը պիտի չընէ իր Տէրոջը . բայց  
Ծիսուս պարզապէս ըսաւ անոր , "Ճշմարիտ կ'ը-  
սեմ քեզի" . աս գիշեր գեռ հաւը չխօսած՝ իրեք  
անդամ զիս պիտի ուրանաս" : Եւ տակաւին Պետ-  
րոս կարծելով թէ ատանկ բան մը պիտի չընէ ,  
ըսաւ , "Թէ՛ւ քեզի հետ մեռնելու ալ ըլլամ" բը-  
նաւ քեզ պիտի չուրանամ" : Պետրոս իր զօ-  
րութեանը խիստ շատ կը վստահէր : Ան ժա-  
մանակին չէր զգար թէ ո՛րչափ տկար է աս մա-  
սին , և թէ որ չհսկէ և չտղօթէ ու Աստուծ-  
մէ օգնութիւն չխնդրէ , մեծ չարութեան մը մէջ  
պիտի իյնայ :

Ան ատենը ամենքն ալ Կեդրոն հեղեղատը գաւ-  
ցին . և Պեթեմանի պարտէզը մտան : Աս տե-  
զը շատ անդամ Ծիսուս եկած էր իր աշակերտա-  
ներուն հետ : Կ'երեկի որ աս տեղը ընտրած էին՝  
որ քաղաքին ձայներէն և աղմուկներէն ազատ և  
բոլորտիքնին մարդոց բազմութիւն չունենալով  
կարող ըլլան իրարու հետ խօսակցիլ և աղօթք  
ընել : Երբոր պարտէզը մտան , աշակերտաց մեծ  
մասը տեղ մը կեցան . և Ծիսուս առաւ Պետրոսը  
Ծակոբոսը և Յովհաննէսը և քիչ մը հեռուն ու-  
րիշ տեղ մը դնաց : Կը տեսնէք որ նորէն Պետ-  
րոսը ընտրեց և մեծ համարումով ու մարդասի-  
րութեամբ իրեն հետ կը վարուէր . թէպէտև Պետ-  
րոս զինքը ուրանալու վրայ էր : Ծիսուս ըսաւ ան  
իրեք աշակերտներուն . "Հօս կեցէք և արթուն  
մացէք" . և ինքը քիչ մը հեռացաւ անոնցմէ ինք  
իրեն առանձին աղօթելու : Աս միջոցին Փրկիչը մաքի  
խոռվութիւն ունէր : Ինքը ըսաւ "Դմ անձս մեռ-  
նելու չափ տրտում է" : Եւ սաստիկ նեղութեան  
մէջ ըլլալով կ'աղօթէր ու կ'ըսէր . "Հայր՝ թէ

որ կ'ուզես, աս գաւաթը ինծմէ անցուր . բայց չէ թէ իմ կամքս՝ հապա քուկդ թռղ ըլլայ” : Աղօթելէն ետքը եկաւ իր աշակերտաներուն և անոնք քնացած գտաւ, և ըսաւ Պետրոսին “Ո, յդ-պէս մէկ ժամ մըն ալ չկրցաք ինծի հետ արթուն կենալ” : Յիսուս իրեք անդամ գնաց և աղօթեց նոյն կերպով . և ամէն անդամին դառնալուն զանոնք քնացած գտաւ : Ծատ ցաւեցաւ որ անոնք քիչ մը ատեն արթուն չէին մնար և իրեն հետ աղօթեր, և քաղցրութեամբ յանդիմանեց զանոնք :

Դեռ անիկայ որ կը խօսէր անոնց հետը, “Ո, հա Յուղան՝ եկաւ . և իր հետը շատ բազմութիւն սուրերով և բիրերով՝ քահանայապետներէն և ժողովուրդին ծերերէն” : Իոլոր աս բազմութիւնը եկած էր Յիսուսը բռնելու : Յուղա, ան չար մատնիչը դիտեր անոր եղած տեղը . և երբոր ցուցուց Յիսուսը, անոնք ալ եկան ու ձեռք զարկին անոր : Ան ատեն Պետրոս քաշեցիր թուրը իր Տէրը պաշտպանելու, զարկաւ քահանայապետին ծառային ու անոր ականջը մէկդի հանեց : Հիմա Պետրոս նախանձով լեցուած էր իր Տէրը թշնամիներուն ձեռքէն ազատելու : Վրդարեւ ան ժամանակին պարաստ էր աւելի իր անձը մահուան տալու, քան թէ թռղ տար որ Փրկիչը տանէին : Ան ատենը Պետրոսին մոքէն չէր անցներ, թէ քիչ մը ետքը պիտի ըսէր, թէ “Բնաւ չեմ ճանչնար զանիկայ” : Յիսուս ըսաւ Պետրոսին. “Այուրդ իր աեղը դարձուր” : Ան ատենը Յիսուս ինքդինքը իր թշնամիներուն ձեռքը յանձնեց, որոնք եկած էին զինքը բանելու : Եւ երբոր բռնեցին զանիկայ, քահանայապետին պալատը տարին . և Պետրոս հետուէն անոր եփեէն ի՞երեւոր :

Հիմա էր Պետրոսին վտանգի մէջ իյնալուն

ժամը : Գրործութեան ժամանակը հասած էր : Վանի որ դէպ'ի պալատը կ'երթար, կը տեսնար որ չար ամբոխը բիրտ և անգութ ձեռքերով իր Տէրը բռներ կը տանէին, և ինքը շատ ցաւալի և զարմանալի խորհուրդներ կ'ունենար : Պուտ ատենը սկսեց տարակուսիլ թէ Ծիսուսը ճշմարիտ Փրկիչը չէ : Իր յցոր պարապը ելած էր : Ձէր կարծեր թէ Ծիսուս կամովին թող կու տար որ զինքը աս կերպով բռնեն : Անդամ մը Կազարէթի բնակիչները բարկութիւնով լեցուած Ծիսուսը քաղաքէն դուրս հանեցին . և տարին զանիկայ լեռան մը ցցուած ծայրը , որ անիկայ ան բարձր տեղէն վար ձգեն . բայց ինքը զարմանալի կերպով , “անոնց մէջէն անցաւ գնաց” : Կարելի է թէ Պետրոս կը խորհէր որ հիմա ալ անանկ պիտի ընէր : Բայց Ծիսուս բնաւ ջանք մը ըսրաւ անոնց ձեռքէն աղատուելու համար “Մորթուելու տարուող ոչխարի պէս , իր խուզողներուն առջեր մունձ կեցող մաքիի պէս՝ անանկ իր բերանը չըրացաւ” : Աս բանին վրայ Պետրոս շատ կը զարմանար : Ինքը կը կարծէր թէ Ծիսուս իր կարող զօրութիւնը պիտի ցուցունէ և յաղթէ իր թշնամիները . և որովհետեւ աս բանը չըրաւ , և չէր ջանար ինքինքը անոնց ձեռքէն աղատել , կարելի է թէ աս բաներուն համար անոր վրայով դայթակղեցաւ . ասիկայ մոքի դէշ վիճակ մըն էր , և առաջնորդեց զինքը ամենադէշ բան մը ընելու :

Երբոր ամէնքը եկան քահանայապետին պալատը , Պետրոս տեսաւ որ իր Տէրը հիմա իր թշնամիներուն իշխանութեանը տակն է . իր յցոր կը բեց : Եւ հիմա ան , որ քիչ մը առաջ իր թուրը քաշեց իր Տէրը պաշտպանելու , կ'ամընար զանիկայ դաւանիլ . և քանի որ հոն կեցած էր ու

կը տաքնար, աղախին մը եկաւ անոր ու ըսաւ, “Դուն ալ Գալիլեացի Յիսուսին հետն էիր: Ի՞սյց անիկայ ամենուն առջել ուրացաւ՝ ու ըսաւ. Չեմ գիտեր դուն ինչ կը խօսիս: Աւ երբոր դուռը եւ լաւ, ուրիշ աղախին մը զանիկայ տնսաւ, և հոն եղողներուն ըսաւ. Եսիկայ ալ Յիսուս Կապովը բեցին հետն էր: Եւ Պետրոս նորէն երգում՝ ընելով ուրացաւ, թէ ես ան մարդը չեմ ճանչնար: Աւ քիչ մը ատենէն ետեւ հոն եղողները եկան՝ և ըսին Պետրոսին: Հիրաւի դուն ալ անօնցմէ ես...: Են ատենը սկսաւ անիծել ու երգում ընել ըսելով, թէ ես ան մարդը չեմ ճանչնար”: Ո՛չ, Պետրոս՝ Պետրոս, ի՞նչպէս ինկար. ասիկոյ ան մարդն է որ իր Տէրը այնչափ բարութիւն ըսաւ անոր, որուն այնչափ շնորհքներ ըսաւ. ասիկայ ան մարդն է որ ըսաւ. “Թէ քեզի հետ մեռնելու ալ ըլլամ ընաւ քեզ պիտի ըուրանամ”: Եւաղ, ի՞նչ փոփոխութիւն. ի՞նչպէս Պետրոս ինկար:

Իր Տէրը անանկ չար և անարդ կերպով ուրանալին ետքը Յիսուս դարձաւ ու նայեցաւ Պետրոսին: Ես նայուածքը ի՞նչպէս դպչելու էր անոր սլահին: “Եւ իսկայն հաւը խօսեցաւ: Եւ Պետրոս միտքը բերաւ Յիսուսին խօսքը որ իրեն ըսեր էր, թէ Դաեւ հաւը չխօսած՝ իրեք անգամ պիտի ուրանաս զիս. ու դուքս ելլելով՝ դառնապէս լացաւ: Այս առաջնարաւթիւնը միայն իր լալը չէր. իր վարքը փոխեց: Իլ Տէրը ուրացած էր, բոյց ալ նորէն չուրացաւ: Ուկ քանի օրերէն ետքը Պետէկոստէին օրը հաղարաւորներուն առջել խոստովանեցաւ զանիկայ: Առա խօսած էր՝ ետքը ճշմարտութիւն խօսեցաւ, թէպէտեւ անանկ ընե-

լովը ինքզինքը վտանգի մէջ ձգեց . երդում ըրած էր , բայց ետքը իր լեզուն գործածեց Փրկիչը վառաբանելու , և ուրիշները յորդորելու որ անիկայ սիրեն ու անոր ծառայեն : Խճէ որ Պետրոս միայն արցունք թափէր և ուրիշ բան մը չընէր , ապաշխարած պիտի չըլլար : Իր լալը կարելի է թէ իր տրտում ըլլալը ցուցընէր , բայց չէր ցուցընէր թէ բարի մարդ մը պիտի ըլլայ : Խճէ որ մինչեւ իր մահուան ժամանակը լար՝ ապաշխարած պիտի չըլլար , մինչեւ որ իր Տէրը մարդոց առջելը ուրացածին պէս , անանկ ալ խոստովանէր զանիկայ իրբեւ իր Տէրը : Անիրաւութիւն կամ սխալմունք ըրած էր , հիմա ուղղութիւնը ձեռք կ'առնէ . ահա ասիկայ էր իր ապաշխարութիւնը :

Են ժամանակէն որ Պետրոս իր Տէրը ուրանալու ամենասոսկալի մեղքը գործեց , սկսեց իր բոլոր կեանքը զանիկայ խոստովանելով անցունել , և իր ընկեր մարդոցը թախանձել որ զանիկայ սիրեն , և անոր պատուիրանքներուն հնազանդին : Այսպէս կրնայ ըսուիլ թէ Պետրոս իր կենաց բոլոր օրերուն մէջը շտրունակ կ'ապաշխարէր : Իարերար Փրկիչը ներեց անոր . և ինքը ուրիշները ապաշխարութեան կանչելու շատ պիտանի մէկը եղաւ և Կրիստոսի թագաւորութիւնը հաստատողներուն առաջինը :

Ոիրելի ընթերցողներս , Պետրոսին վրայով ասպատմութիւնը ձեղի օդտակար չեղա՞ւ : Կը յուսամ թէ եղաւ . և կը յուսամ ալ որ անկէ շատ օգուտ պիտի քաղէք : Կ'ուզեմ որ աւելի բարի անձինք ըլլաք զանիկայ կարդալով : Չէք կարծեր որ դուք ալ շատ անգամ Տէրը ուրացած էք : Հատ վախունիմ որ անանկ ըրած էք : Դուք Պետրոսին պէս ուրացած չէք անիկայ : Դուք անիկայ

անսած չեք : Դուք ըսած չեք Արէաներուն թէ առ  
մարդը չենք ճանչնար : Իսցց շատ անգամ ամօթ  
սեպած էք Յիսուսի անունը մարդոց առջեք դա-  
ւանիլը . աղօթած չեք անոր , սիրած չեք անիկայ  
և ձեր պարտաւորութեան չափովը անոր հնազան-  
դած չեք : Խեէ որ բարեպաշտ չեք , հիմա ալտա-  
կաւին կը մերժէք Յիսուսը իբրև ձեր Փրկիչը դա-  
ւանիլը . հիմա ալ տակաւին կը մերժէք անոր հե-  
տեղ և բարեկամ ըլլալը : Ի՞նչ է աս . եթէ ոչու-  
րանալ զինքը : Ո՞չ սիրելի ընթերցողներս , դուք  
ալ Պետրոսին պէս յանցաւոր էք . դուք ալ պար-  
տաւոր էք ապաշխարել . դուք ալ Պետրոսին պէս  
ձեր մեղքերուն վրայ լալու էք . և չէ թէ միայն  
լալու էք՝ հապա ձեր վարքն ալ փոխելու էք , և  
ընելու էք ամէն ան բաները , որ գիտէք թէ պար-  
տաւոր էք ընել : Աս պիտի ըլլայ ապաշխարութիւն ,  
և ան ատենը Փրկիչը պիտի ներէ ձեզի , ու դուք  
աշխարհիս մէջ օգտակար մարդիկ պիտի ըլլաք և  
երկինքին մէջն ալ երջանիկ :

Յիշեցէք թէ փրկութեան ճամբան մեղքերէն  
ապաշխարելով և Վրիստոսի ապաւինելով կ'ըլլայ :  
Յստակ կերպով տեսնելու էք թէ մեղաւոր էք , յան-  
ցաւոր , ապականած և կորսուած էք : Օգալու էք թէ  
Աստուծոյ անհնաղանդ գտնուած էք և Փրկիչը ուրա-  
ցած էք : Աս բաներուն մտածմունքը ձեզ հողի ու  
մոխիրի վրայ զղջալու չափ խոնարհեցունելու է :  
Եւ երբոր այսպէս խոնարհիք և տեսնաք ու զգաք  
թէ կորսուած էք . երբոր ձեր յանցանքներուն և  
վտանգներուն մտածմունքը առաջնորդէ ձեզ Առքը  
Նոդիիններգործութեամբը անձնապաստանութիւ-  
նը մերժելու , և ինքզինքնուդ զզուելու և փրկութեան  
համար միայն Վրիստոսի ապաւինելու , ան ատենը  
Ճշմարտապէս ապաշխարած պիտի ըլլաք :

## Գ. Հ. ՈՒ Խ Ե

Դաստիճն ապաշխարութիւնը :

Երկրորդ պատմութիւնը , որ խոստացայ ձեզի ընել Դաւիթին վրայովն է : Աս պատմութիւնն ալ , ինչպէս որ կը յուսամ , իմ ընթերցողներուս շատ օգտակար պիտի ըլլայ , ցուցընելով անոնց ճշմարիտ ապաշխարութեան ինչ ըլլալը : Դաւիթի Խորայէլի թագաւորն էր : Յեսսէի որդին էր . քանի որ պղտիկ տղայ մըն էր՝ իր հօրը ոչխարները կը պահէր : Ան ատենը բնաւչէր խորհեր թէ երբէք զօրաւոր մէ կը պիտի ըլլայ և Խորայէլի վրայ թագաւոր : Ես հիմա չեմ կրնար պատմել ձեզի , թէ ինչպէս Դաւիթ ատանկ նուաստ վիճակէ մը , մինչեւ մեծ աղքի մը թագաւոր ըլլալու աստիճանին բարձրացաւ : Առ բանին վրայով կրնաք Աստուածաշունչին Առաջին թագաւորաց գրքին մէջ ամբողջ պատմութիւնը կարդալ : Ես այսչափ հիմա կրնամ ըսել , որ երբոր ինքը պղտիկ տղայ մըն էր՝ իր վարքը շատ բարի էր : Տէրը սիրեց և օրհնեց զանիկայ . և իր չափահած ատենը՝ զանիկայ թագաւոր ըրաւ Աստուղին տեղը , որ շատ չար մարդ մըն էր :

Դաւիթ երկար ժամանակ թագաւորելէն և մեծամեծ բարութիւններ ընելէն ետքը , անդամ մը միորձուեցաւ ամենասուկալի չարութիւն մը ընելու : Օր մը իր տանը տանիքին վրայ երբոր կը պտըտէր , շատ գեղեցիկ կին մը տեսաւ , և ուզեց զանիկայ առնել : Բայց ան ուրիշի մը կինն էր , և Դաւիթ իրաւունք չունէր զանիկայ իրեն առնելու : Անիկայ քետացի Ուրիային կինն էր . և

Ուրիան Գրաւիթի զօրքելէն մէկն ըլլալով՝ ան աշտենը բանակը գացած էր Գրաւիթի թշնամիներուն դէմ պատերազմնը ։ Ինոզն անունը Շերսարէ էր ։ ու թէպէտ ան ուրիշի մը հետ ամուսնացած էր, բայց Գրաւիթ որոշեց որ զանիկայ իրեն առնել ։ Ինքը թագաւոր ըլլալով, ուղած բանը կրնար ընել ։ մարդ խրկեց և կինը իր տունը բերել տուաւ ։ Ասրանը խիստ մեծ անիրաւութիւն մըն էր. թէ՛ Շերսարէն վեսանել էր և թէ անոր էրկանը Ուրիային իր զինուորին և բարեկամին դէմ չարաչար վարուիլ մըն էր ։ Կաե Աստուծոյ առջելը մեղանչել մըն էր ։ Բայց Գրաւիթ թագաւոր ըլլալով, կ'երեկի որ կը կարծէր թէ ի՞նչ որ ուզէ կրնայ ընել, և ետքն ալ երկար ժամանակ իր ըրած յանցանքին վրայով պէտք եղած զգացումները չունեցաւ ։

Բայց աս մեղքը դործելէն ետքը չդադրեցաւ մեղանչելէն ։ Վէկ մեղքը ուրիշի մը ճամբայ բացաւ, ինչպէս որ ընդհանրապէս անանկ կ'ըլլայ ։ Շերսարէն առած է, և հիմա անոր էրկանը կեանքն ալ վերջացունել կ'ուզէ ։ ուստի բանակին հրամանաւարն եղող Յովաբին լուր խրկեց ըսելով ։ “Ուրիան խիստ սաստիկ պատերազմին դիմացը դրէք, ու դուք ետ քաշուեցէք, որ զարնուի ու մեռնի” ։ Յովաբ՝ թագաւորին հրամանը ՚ի դործ դրաւ ։ և պյուպէս քաջ զինուորը Ուրիան սպաննուեցաւ ։ Թէպէտև Գրաւիթ բուն իր ձեռքովը չսպաննեց զանիկայ, բայց ինքը անոր մեռնելը ուզող և մահը լարողն ըլլալուն համար, ինքը մարդասպան էր ։ Հիմա Գրաւիթ ցաւալի և ահարկու վիճակի մը մէջ էր, բայց տակաւին կ'երեկի որ բաւական ատեն իր յանցանքներուն վրայ պէտք եղած զգացումները չունեցաւ ։ Ինքը բեռնաւորուած էր երա-

կու սոսկալի և ահաւոր յանցանքներով՝ բայց մէկ քանի ամիս անցաւ, և չերեար որ իր մեծ մեղքերուն վրայ զգացում ունեցաւ։ Եւաղ, ինչպէս Դաւիթ ինկաւ։

Ա երջապէս, իր մեղքերը ճանցունելու համար, Եստուած մարդարէ մը խրկեց որ անոր մեղքերը իրեն ցուցընէ։ Ես պատմութիւնը այնչափ գեղեցիկ և օգտակար է որ Եստուածաշունչին մէջը գրուածին պէս պիտի պատմեմ ձեզի։ և աս պատմութիւնը Երկրորդ Խագաւորաց Ժ.Բ.Շ զլուխին մէջ կը գտնաք՝ ուր կը տեսնուի որ Դաւիթին ըրած մէկ բանը Տէրոջը աչքերուն գէշ երկցած էր։ “Եւ Տէրը Կաթանը Դաւիթին խրկեց։ ու անոր եկաւ, ու անոր ըստաւ։ Մէկ քաղաքի մը մէջ երկու մարդ կար, մէկը հարուստ ու մէկալը աղքատ։ Հարուստը խիստ շատ հօտեր ու արջառներ ունէր, Բայց աղքատը ուրիշ բան մը չունէր, միայն թէ էդ գառնուկ մը, որ ծախու առեր էր, ու կը սնուցանէր։ և դառնուկը անոր հետ ու անոր տղոցը հետ մէկտեղ մեծցաւ։ անոր պատառէն կ'ուտէր, ու անոր գաւաթէն կը խմէր, և անոր ծոցը կը պառկէր, ու անոր աղջկան մը պէս էր։ Եւ Ճամբորդ մը եկաւ ան հարուստ մարդուն։ ան ալ խնայելով իր հօտերէն ու արջառներէն առնելու, ու իրեն եկող Ճամբորդին կերակուր պատրաստելու, դնաց ան աղքատ մարդուն էդ գառնուկը առաւ, ու զանիկայ իրեն եկող մարդուն համար պատրաստեց։ Են ատենը Դաւիթին բարկութիւնը ան մարդուն դէմ սաստիկ բորբոքեցաւ, ու Կաթանին ըստաւ։ Տէրը կենդանի է որ՝ ատ բանը ընող մարդը մեռնելու արժանի է։ Եւ ան գառնուկը չորեքպատիկ պիտի հատուցանէ։ քանզի աս բանը ըրաւ ու գումը չունեցաւ։ Են ատենը Կաթան Դաւիթին ըստաւ։

Են մարդը դուն ես . Խարայէլին Տէր Աստուածը  
այսպէս կ'ըսէ . «Բեղ Խարայէլի վրայ ես թագաւոր  
օծեցի , ու քեզ Աաւուղին ձեռքէն ես աղատեցի . Եւ  
տիրոջդ տունը քեզի՝ ու տիրոջդ կնիկները քու  
ծոցդ տուի , և Խարայէլի ու Յուղայի տունը քեզի  
տուի . ու թէ որ քիչ կ'երևնար , քեզի անոնցմէ  
աւելի բաներ կու տուի : Եւ ինչո՞ւ համար Տէրո-  
ջը խօսքը անարգեցիր , անոր աչքերուն առջել չա-  
րութիւն ընելով . «Բետացի Ուրիան սրով մեռ-  
ցուցիր , ու անոր կնիկը քեզի կնիկ առիր , ու զա-  
նիկայ Ամմոնի որդւոց սրով մեռցուցիր : Եւ հի-  
մա զիս անարգելուդ համար , ու «Բետացի Ուրիային  
կնիկը քեզի կնիկ առնելուդ համար , քու տունէդ  
սուրը յաւիտեան պակաս պիտի չըլլայ : Եւ Տէրը  
այսպէս կ'ըսէ . Ահա՛ ես քու տունէդ՝ քեզի դէմ չա-  
րիք մը պիտի հանեմ . ու քու աչքերուդ առջել  
քու կնիկներդ պիտի առնեմ , և զանո՞ք քու դը-  
րացիիդ պիտի տամ . . . : «Բանզի դուն ծած-  
կաբար ըրիր . բայց ես ան բանը բոլոր Խարայէ-  
լին առջել՝ ու արեգակին առջել պիտի ընեմ :  
Եւ Դաւիթ՝ «Աաթանին ըսաւ . Տէրոջը դէմ  
մեղք դործեցի» :

Հիմա Դաւիթ սկսեց զդալ իր յանցանքը . Հիմա  
իմացաւ թէ իր ըրածը Աստուծոյ ու մարդոց առջե-  
մեծ չարութիւն է և թէ իր թագաւոր ըլլալը իր  
յանցանքը չկրնար արդարացունել , հապա ալ ա-  
ւելի կը մեծցունէ : Իր միտքը կը դատապարտէր  
զինքը : Իր խղճմանքը կը խայթէր զինքը : Իր  
հոգին դառնութեամբ և վիշտով լեցուած էր :  
«Օսմ պահեց , լացաւ և Աստուծոյ առջել ինկաւ  
ու աղօթեց : Ապաշխարեց : Բայց ինչպէս ապաշ-  
խարեց : Իր արցունք թափե՞լն էր միայն իր ապաշ-  
խարութիւնը : Ոչ . իր զգացումները և վարքը

փոխեց : Իր ծոմ պահելը և բոլոր գիշերը գետնի վրայ պառկե՞ն էր իր ապաշխարութիւնը : Աչ, ինքը կը կը վնասուէր մոքի նոր վիճակ մը, որով կարող ըլլար բարի և սուրբ մարդ մը ըլլալու : Ինքը Աստուծոյ աղօթեց աս խօսքերով . "Ո՛վ Աստուծ՝ իմ մէջս մոքուր սիրտ ստեղծէ, և իմ ներսի գիս ուղիղ հոգի նորոգէ" : Բայց իր աղօթքը կատարելագործեց իր ապաշխարութիւնը : Աչ, սկսեց Աստուծոյ կամքը ընել : Զարութիւն գործելը ձգեց ու բարութիւն ընել սկսեց : Ակսեց ջանալ, որ ուրիշները մեղքէն ազատէ : Իր ջերմեռանդ և խոնարհ աղօթքին մէջ այսպէս կ'ըսէ . "Վմբարիշաներուն պիտի սորվեցընեմ քու ճամբաներդ, ու մեղաւորները քեզի պիտի դառնան" : Օմէ որ ԾԱՌ Աաղմասը կարդալու ըլլաք, որ աս ժամանակին զրած է, պիտի տեսնէք յստակ կերպով, թէ ի՞նչ զգացումներ ունեցաւ և ի՞նչ ըրբաւ ան ժամանակին : Զէ թէ միայն իր մեղքին համար սաստիկ ցաւ զգաց, հապա ալ ևս չըրաւ ատանկ բան մը : Աս իր վարքին փոփոխութիւնն էր ապաշխարութիւն : Եւ ինքը չէ թէ միայն ալ ևս ասանկ մեծամեծ մեղքերու մէջ չինչաւ, հապա սկսեց ան ամէն բաները ընել, որոնք ընելու ինքզինքը պարտաւոր կը ճանչնար : Ասիկայ էր ապաշխարութիւն :

Ասկէ ետքը՝ Դաւիթ շատ տարիներ ապրեցաւ . և ինքը բարեպաշտ մարդ ու բարի թագաւոր մընէր : Ինքը գրեց Աաղմասներուն շատը՝ որոնք իր սրտին զգացումները պարունակելովին զանոնք կարդացած ատեննիս դիւրաւ կը տեսնենք թէ ապաշխարեալ սիրտ մը ունէր : Բայց իր մեծ մեղքին վրայ ճշմարտապէս ապաշխարելուն ապացոյցը կը տեսնուի, իր մնացած կենացը մէջ բարի

ըլլալու և ուրիշներուն բարութիւն ընելու ջանքին մէջ : Ինքզինքը իր բոլոր սրտովը Տէրոջը գործին տալով, կրօնական բաներու նկատմամբ շատ օդտակար գործեր ըրաւ : Ինքը թագաւոր ըլլալով, իր օրինակը աղդին վրայ մեծ ներգործութիւն ըրաւ : Ան ժամանակը Խորայէլացւոց մէջ շատ բարեպաշտ մարդիկ կային, Տէրոջը երկրպագութիւնը զգուշութեամբ՝ և կրօնքին ամէն պարտաւորութիւնները ընդհանրապէս կը կատարուեին : Ճաղովուրդը՝ թագաւորին օրինակին և զրուած խրատներուն համեմատ կը վարուէր, անանկ որ Խորայէլացւոց աղդը բնաւ ուրիշ ժամանակ մը՝ Դափիթի առենը եղածին պէս բարեպաշտ և երջանիկ եղած չէ :

Է՞րդ, իմ ընթերցողներուս Դաւիթի մեղքին և անոր ապաշխարութեանը վրայով տեղեկութիւն տուած ատենս չջանացի ծածկել կամ եղածէն պակաս ցուցընել իր մեղքը : Դաւիթ ինքը չջանաց ծածկել իր մեղքը : Ինքը զանիկայ Աստուծոյ ու մարդոց առջել յայտնապէս խոստովանեցաւ : Իր մեղքը մեծ մեղք մըն էր : Դայց ապաշխարութիւնն ալ մեծ էր : Ինքը իր բոլոր օրերուն մէջը ապաշխարեց . ինքը իր կեանքը ապաշխարութեան մէջ անցուց՝ բարութիւն ընելով, Տէրոջը ծառայելով, բոլոր մարդիկները ապաշխարութեան յորդորելով և շատ հոգիներու փրկութեան միջոց ըլլալով : Աս տեսակ ապաշխարութիւնն է որ կ'ուզեմ թէ իմ սիրելի ընթերցողներէս ամէն մէկը ունենայ : Դուք Դաւիթի մեղքին պէս մեղք գործած չէք . բայց դուք ալ մեղաւոր էք, հալարաւոր անգամ չարութիւն ըրած էք, և շատ անգամ զանց ըրած էք ան բաները որ դիտէք թէ զանոնք ընելու պարտաւոր էք : Դուք Փրկիչը պէտք եղածին պէս սիրած չէք,

անոր հնազանդած չէք, անոր հետեւած չէք։ Աս  
մեղքերուն համար ապաշխարելու էք, կամ յա-  
ւիտեանս պիտի կորսուիք։ Եւ ձեր ապաշխարու-  
թիւնը ըլլալու է, չարութիւնը մէկդի ընել ու բա-  
րութիւն գործելը։ Իւաւական չէ ըսել, թէ շատ  
արտումեմիմ մեղքերուն համար։ Իւաւական չէ լուլը  
ձեր մեղքերուն պատճառաւը ան ահաւոր պատիժ-  
ներուն ենթակայ եղած ըլլալնուդ համար որ սուրբ  
Գիրքը կ'իմացընէ ըսելով թէ, Աստուած պիտի  
պատժէ անզեղջ մեղաւորը։ Զեր կենաց ընթացքը  
փոխելու էք։ Ինքզինքնիդ Աստուծոյ ծառայութեա-  
նը տալու էք։ Դրիստոսի հետեւող ըլլալու էք։  
Աս է ան ապաշխարութիւնը որուն դուք կարօտ  
էք։ Ուրիշ կերպ ապաշխարութիւն մը ձեզի օ-  
գուտ պիտի չընէ։

Կարելի է թէ իմ ընթերցողներէս մէկը ասանկ  
պիտի խորհի։ “Ծատ աղէկ, Իւաւիթ մեծ մեղա-  
ւոր մընէր, և անոր համար իրեն պէտք էր ապաշ-  
խարել։ Թէ որ ես ալ անոր պէս մեծ մեղաւոր  
մը ըլլայի, ես ալ ապաշխարելու էի։ բայց ես բնաւ  
անանկ գէշ բան մը ըրած չեմ”։ Կեցիր քիչ մը  
որ տեսնենք թէ աս բանին վրայ շիտակ դատո-  
ղութիւն կ'ընե՞ս։ Կ'ըսես թէ բնաւ ես գէշ բան  
մը ըրած չեմ։ Ծատ գէշ բան չէ՝ սուտ խօսիլը,  
շատ անգամ սուտ խօսած չե՞ս։ Աստուածաշունը  
կ'ըսէ թէ։ “Իոլոր ստախօսներուն բաժինը՝ կրակով  
ու ծծումբով վառած լիճին մէջը պիտի ըլլայ”։ Ի-  
րօք Աստուած ստախօսութիւնը մեծ մեղք կը սե-  
պէ, որ ասանկ ծանր պատիժ կ'սպառնայ անոր  
դէմ։ Ուրեմն մ'ըսեր, թէ ես բնաւ գէշ բան  
մը ըրած չեմ։ Իւարկանալը շատ գէշ բան չէ։  
Անը Փրկիչը ըսաւ։ “Ավ որ իր եղբօրը պարապ  
տեղը սրդողի, դատաստանի պարտաւոր պիտի ըլ-

լայ” : Ո՞րչափ անգամ առանց պատճառի ուրիշներուն բարկացած ես : Բարկութիւնը, մարդասպանութեան բուն հոգին է : Ուրեմն շատ գէշ բան չէ” : Առւրբ Գիբբը կ'ըսէ, “Ամէն ով որ իր եղբայրը կ'ատէ, մարդասպանն է” : Աս խօսքը չնըշանակեր թէ, ան որ իր եղբայրը կ'ատէ իրօք կ'սպաննէ զանիկայ : Բայց ըսել կ'ուղէ թէ, երբոր եղբայրդ կ'ատես, մարդասպանութեան հոգին ունիս, մարդասպանի զգացումներ ունիս : Շատ անգամ ուրիշները ատած չե՞ս և անոնց բարկացած չե՞ս : Ուրեմն, շիտակ չէ որ կ'ըսես, թէ ես բնաւ գէշ բան մը ըրած չեմ : Ասկէ ՚ի զատ, գէշ բան չէ” Աստուծոյ անհնազանդ ըլլալը և Փրկչին ըսածներուն մաիկ չընելը : Դառն շատ անգամ մերժած ես Աստուծոյ խօսքերը, որ Աստուծածաշունչին մէջ քեզի պատուիրուած է ընելու : Փրկիչը քեզ իրեն երթալու կանչած է, բայց տակաւին կը վախնամ որ իրեն գացած չես : Քեզ իրեն հետեւող ըլլալու հրաւիրանաց խօսքերուն վրայ բնաւ խորհուրդ ունեցած չես : Հիմա խորհէ աս բանին վրայ, քանի որ այսչափ ատեն չիսուսի խօսքերը մերժած ես և Աստուծոյ անհնազանդ գտնուած ես, կրնա՞ս ըսել թէ մեծ մեղաւոր չես : Ալ բնաւ մի՛ խորհիր թէ գուն մեծ մեղաւոր չես . Հապա անմիջապէս խոնարհ աղօթքով Աստուծոյ գնա, և խոստովանէ իրեն թէ քու մեղքերդ շատ մեծ են և խնդրէ իրմէն որ քեզի նոր սիրտ ու նոր հոգի տայ, և հիմա սկսէ քրիստոնէական և Աստուծապաշտ կեանք մը վարել : Ասիկայ ընելը ապաշխարութիւն պիտի ըլլայ :

ԳԼՈՒԽ Զ

Անառակ որդին :

Անառակ որդին պատմութիւնը որ հիմա սիրելի ընթերցողներուս պիտի ընեմ, շատ ազւոր և օգտակար առակ մըն է, որն որ մեր Տէրը խօսեցաւ : Անոր աս առակը խօսելուն բուն նպատակն էր, ցուցընել թէ մեր Երկնաւոր Հայրը որչափ կամեցող և պատրաստ է զզջացող մեղաւորները ընդունելու : Իսյց աս առակը նաև շատ օգտակար է աղաջխարութեան ի՞նչ ըլլալը սորվեցունելու . և թէ մեղաւորը երբոր կ'ապաշխարէ ի՞նչ զգացումներ կ'ունենայ և ի՞նչ կ'ընէ : Աս պատմութիւնը պիտի ընեմ ձեղի առաջ Ծիստսի պատմածին պէս . ինչու որ իր խօսքերը ուրիշ որեիցէ խօսքերէ դերաշանց են : Աս առակը գրուած է Պուկասու Ժերտ գլուխին մէջ :

"Եւ ըստ, Անկ մարդ մը երկու որդի ունէր . Ու անսոնցմէ պղտիկը հօրը ըստ, Հայր՝ քու ստացւածքէդ ինծի իյնալու բաժինը տուր ինծի . ան ալ բաժնեց անսոնց՝ իր ունեցածը : Եւ շատ օրեր չանցած՝ պղտիկ որդին բոլոր բաները ժողվեց՝ ու հեռու երկիր մը գնաց, և հօն անառակութեամբ ապրելով իր ունեցածը փճացուց : Ու երբոր ամէնը հատցուց, ան երկրին մէջ սաստիկ սով մը եղաւ, ու ինքը սկսաւ չքաւոր ըլլալ : Եւ գնաց ան երկրին քաղաքացիներէն մէկուն քովը մտաւ . ան ալ իր ագարակը խրկեց զանիկայ՝ խովեր արածելու համար : Եւ կը փափաքէր խովերուն կերած եղջիւրէն իր փորբեցունելու . ու մէկը չեր տար անոր : Եւ ինքինիքին գովով՝ ըստ, Քանի՛ բան-

ւորներ կան իմ հօրս տունը հացով լիցուած ,  
ու ես հօս սովամահ կը կորնչիմ . Ելլեմ՝ եր-  
թամ իմ հօրս , և ըսեմ անոր . Հայր՝ մեղանչե-  
ցի երկինքին դէմ ու քու առջեղ , Եւ ալ ար-  
ժանի չեմ քու որդիդ ըսուելու . զիս քու վարձ-  
կաններուդ մէկուն պէս ըթէ՛ : Ու ելաւ իր հօրը  
եկաւ . և դեռ որ ինքը շատ հեռու էր , հայրը տե-  
սաւ զանիկայ՝ ու գութը շարժեցաւ , և վազելով՝  
անոր պարանոցին վրայ ինկաւ , ու համբուրեց  
զանիկայ : Որդին ալ ըսաւ անոր . Հայր՝ մեղան-  
չեցի երկինքին դէմ ու քու առջեղ , և ալ արժա-  
նի չեմ քու որդիդ ըսուելու : Իայց հայրը ը-  
սաւ իր ծառաներուն . Հանեցէ՛ք առաջին պատ-  
մուճանը՝ ու հագցուցէ՛ք անոր , և մատնի դրէ՛ք  
անոր ձեռքը , ու կօշիկներ անոր ոտքերը . Եւ պա-  
րարտ զուարակը բերէ՛ք մորթեցէ՛ք , և ուտենք ու  
ուրախ ըլլանք . Ինչու որ աս իմ որդիս մեռած  
էր՝ ու ողջընցաւ . կարսուած էր՝ ու գտնուեցաւ . և  
ոկտան ուրախ ըլլալ” :

Ըստուած ալ այսպէս կ'ուղէ՞ ընդունիլ ան ա-  
մէն մեղաւորները՝ որոնք որ կ'ապաշխարեն և իրեն  
կը դառնան : Այս : Փրկիչը աս նպատակին համար  
աս առակը պատմեց , որ ցուցընէ թէ Աստուած  
կ'ուղէ ներել ան մեղաւորներաւն , որոնք որ ճշ-  
մարտապէս կ'ապաշխարեն և կը դառնան իրենց  
պարտաւորութիւնները կատարելու : Ո՛չ , ո՛չափ  
մեր Երկնաւոր Հայրը լեցուն է մարդասիրութիւ-  
նով ու ողջոմութիւնով :

Հիմա , որ աս կրտսեր տղան իր մանկութեան  
տունը կը ձգէ և օտարներու հետ կը թափառի ,  
մեր խորհրդածութիւնները անոր ընթացքը դիտենք :  
Կարելի է թէ իր հօրը տունը ձգելին առաջ կը  
խորհրդ թէ , անոր կանոնները խիստ էին : Ալ

Խորհեր թէ ինքը բաւական աղատութիւն չուներ : Ինքը իր սրտին հաւնածն ընել կ'ուզէր : Բոլոր մեղաւորներն ալնցնպէս կ'ուզեն, երբոր Աստուծմէ կը մոլորին : Անոնք կը կարծեն թէ Աստուծոյ օրէնքները շատ խիստ են . կը խորհին թէ, կրօնքը դժուարատանելի բան մըն է, և թէ իրենց երջանկութիւնը աւրելու չափ պիտի սանձահարէ զիրենք : Անոնք կ'ուզեն որ իրենց կամքին պէս քալեն, և Աստուծոյ պատուիրանքներուն հնազանդելու չպարտաւորին : Դուք ալնցնպէս ուզած կ'ըլլաք սիրելի ընթերցողներս՝ երբոր ձեր ծնողքներուն հնազանդիլ չուզելով կը փափաքիք որ ձեզ ձեր կամքին թողուն, ու Աստուծոյ ալ հնազանդելու կը դժկամակիք : Ան ատենը դուք ալ անառակ որդիին պէս եք՝ որ ուզեց իր հօրը տունէն ելլել : Այսպիսի ըզգացումները շատ գէշ են, և գէշ հետեւութիւններ առաջ կը բերեն :

Երբոր անառակ որդին իր հօրը տունէն զառուեցաւ և սկսեց թափառական շրջել, կրնանք ենթադրել թէ առջի բերանը շատ ուրախ էր : Դուցէ ինքնիրեն կ'ըսէր, “Հիմա ես ազատ եմ, հիմա կրնամ առանց արգելքի իմ ուզածիս պէս ընել : Ալ հիմա ստիպուած չեմ իմ հօրս տանը խիստ կանոններուն հնազանդելու : Պիտի վնասուեմքանի մը զուարձալի ընկերներ, որոնցմով ուրախ ըլլամ առանց սանձահարութեան և վախի : Երշանիկ պիտի ըլլանք, մեր ախորժակները և կիրքերը պիտի յագեցունենք, և լեցուն հաճութիւն պիտի վայելնենք” : Այսպէս էր իր երազած երջանկութիւնները : Ասոնք էին իր յըսերը, որոնք զինքը ուղիղ ճամբայէն խոտորցուցին և ամենադառն թշուառութեան մէջ ընկղմեցին : Տակաւիկ սորված չէր թէ բոլոր մարդկային սեռը, կանոն-

Ներու և սանձահարութիւններու կարօտ են, և թէ  
միմիսյն երջանկութեան ճամբան՝ սուրբ օրէնքնե-  
րուն հնազանդելով կրնայ ձեռք ձգուիլ :

Բայլոր մեղաւորները որոնք աս աշխարհիս բա-  
ներէն իրենց հաճութիւնը կը փնտոեն, ճիշգ աս  
անառակ որդիին պէս են : Ենոր զգացումները ու-  
նին և անոր ընթացքին մէջն են : Ենոնք աշխար-  
հային հաճութիւն կը փնտոեն . ուրախ կ'ըլլան  
երբոր ինքզինքնին կրօնքին շաւիղներէն հեռացած  
կը գտնեն : Ենոնք կը կարծեն թէ աւելի երջա-  
նիկ պիտի ըլլան ամերարշութեամբ քան թէ բա-  
րեպաշտութեամբ : Եւ թէ որ միայն կրնային խորհիլ  
թէ Եստուած պիտի չնայի իրենց՝ և իրենց գործ-  
քերուն համար զիրենք գտատատանի պիտի չկան-  
չէ , աս բանը իրենց սրտերը ուրախութեամբ պի-  
տի լցունէր : Բայց աս աեսակ ուրախութիւն-  
ները շատ ժամանակ չտելլով , շուտով ապեր-  
ջանկութեան և թշուառութեան մէջ կը ձգեն :  
Աիրելի ընթերցողս , երբէք խորհած ես , որ եթէ  
բոլորովին քու կամքիդ և հաճութեանդ ձգուելու-  
ըլլաս և եթէ քու ծնողացդ և Եստուծոյ հնազան-  
դելու չտիպուիս , աւելի երջանիկ պիտի ըլլաս :  
Կը վախնամ որ երբեմն ասանկ խորհած ես : Թէ  
որ ատանկ է , դուն ալ անառակ որդիին պէս եղած  
ես , քու մեղսալից զգացումներդ քեզ կուրցուցած  
և խաբած են : Եսանկ ճամբայ մը բոնել ուղած  
ես որ քեզ կ'առաջնորդէ յանցանքի և թշուա-  
ռութեան :

Հիմա նորէն նայէ , և տես թէ՝ ի՞նչ պատահե-  
ցաւ անառակին : Իր ակնկալած երջանկութիւն-  
ները գտա՞ւ : Իր ինքզինքին խոստացած հաճու-  
թիւնները վայելե՞ց : Ոչ . իր յշուը շատ պարա-  
պը ելաւ : Ճշմարիտ է որ , իր մեղանչական ըն-

թացքը սկսելուն քիչ մը կարճատեւ ուրախութիւն զգաց : Երբոր գտաւ իր զուարձալի ընկերները, ան նուաստ մարդիկները և կնիկները որոնց հետը “անառակութեամբ ապրելով իր ունեցածը փճացուց”, քիչ մը ատեն ինքզինքը երջանիկ կը սեպէր : Իոլորովին ինքզինքը տուաւ ուրախութեան և գէշ զուարձութիւններու : Բայց աս մեղանչական ուրախութեան ժամանակը կարճ էր : Իր բոլոր ստակը շուտով փճացուց, “ու ինքը սկսաւ չքաւոր ըլլալ” : Իր կարօտութեան ժամանակը իր զուարձալի ընկերները զինքը թողուցին : Զկար բարեկամ մը իր թշուառութեանը մէջ զինքը մսիթարելու, կամ իր փորը հացով կշացունելու : Աս իր թշուառութեանը մէջ ստիպուեցաւ ամենանուաստ գործի մը պարապելու, և անօթի ըլլալով, “կը փափաքէր խողերուն կերած եղջիւրէն իր փորը լեցունելու” : Աս թըշուառ ու անարդ վիճակին մէջը իր ցաւը աւելցունող բանը աս էր՝ որ մինչև անգամ խողին կերածէն “մէկը չէր տար անոր” : Ոչ մէկը բարեկամաբար իր ձեռքը կ'երկնցունէր իրեն օգնելու, և ոչ ալ մէկը զինքը կը մեղքընար իր ինկած և թըշուառ վիճակին համար :

Հիմա կ'ուզեմ որ աղէկ նկատես սիրելի ընթերցողս, թէ անառակ որդիին աս թշուառ վիճակը ինչպէս պարզ կերպով մեղաւորներուն վիճակը կը ցուցընէ, որոնք որ Աստուծմէ հեռացած են և աշխարհային բաներէ երջանկութիւն կը փնտուն : Անոնք երկրի վրայ բան մը չեն կընար գտնել, որ իրենց անմահ հոգիներուն փափաքը լեցունէ : Թէպէտե կրնայ ըլլալ որ շատ մը աշխարհային բաներ ձեռք ձգեն և աշխարհային երջանկութիւններ վայելեն, բայց տակաւին անոնց

Հոգիները անօթի կը մնան : Անոնք զուրկ են հոգեսր և երկնաւոր կերակուրէն : Անոնք շուտով պիտի մեռնին և իրենց աշխարհային բաները ձգեն երթան , և երկինքի համար պատրաստ չեն : Ասանկ վիճակ մը որչափ թշուառութիւնը պիտի բերէ անոնց վրայ : Բայց տակաւին շատ մեղաւորներ , քանի որ առողջութեան և յաջողութեան մէջ են , իրենց թշուառութիւնը չեն զգար : Հատ կը վախնամ որ աս զբքոյկը կարդացողներէն ոմանք բնաւ իրենց թշուառութիւնը զգացած չեն : Դուն քու Երկնաւոր հօրդ տունէն մոլորած ես : Դուն Աստուծոյ դէմ մեղանչեր ես : Դուն Աստուծոյ ճշմարիտ զաւկըներուն ունեցած յցսերուն և ուրախութիւններուն մէկը չունիս : Եւ բնաւ ակնկալելու իրաւունք չունիս թէ մեռնելէն ետքը երկինքը պիտի երթաս : Եւ տակաւին կը վախնամ որ չես զգար թէ որչափ թշուառ վիճակի մէջ ես : Ո՛չ , երանի թէ յարմար զգացումներ ունենայիր քու վիճակիդ վրայով : Ան ատենը պիտի տեսնէիր թէ՝ կամ ապաշխարելու ես կամ յաւիտեանս պիտի կորսուիս :

Խեղճ անառակ որդին զգաց իր թշուառ վիճակը : “ Ինքզինքին գալով ” խօսքին մէջ խորունկ միտք կայ : Իր աշխարհային հաճութեանց վրայ ունեցած սէրը զինքը գրեթէ խելադար ըրած էր : Կուրցած և խաբուած էր : Ուր երթալը չէր գիտեր : Անհիմն յցսերը խաբած էին զինքը : Երջանկութիւն կը փնտոէր անանկ տեղերէ՝ ուսկից զանիկայ գտնելը անհնարին էր : Բայց “ Ինքզինքին գալով ” ըսաւ . Վանի՛ բանւորներ կան իմ հօրս տունը հացով լցցուած , ու ես հոս սովամահ կը կորնչիմ ” : Ան ատենն էր որ սկսեց սըրտի մտօք խորհիլ իր թշուառութեանը պատճառ

եղող բանին վրայով : Եւ ան պատճառը դանեւ-  
լով, իր հօրը տունը ձգելուն յիմարութիւնը  
զգաց : Կատարելապէս համոզուեցաւ թէ երջան-  
կութիւն ձեռք ձգելու համար սխալ ճամբայ մը  
ընտրած է : Ըստակ կերպով կը տեսնէր թէ ան  
օրէնքները և սանձահարութիւնները որ անդամ մը  
խիստ կը թուէին իրեն, զինքը ուղղելու ամենահար-  
կաւոր բաններն են, և թէ երջանիկ ըլլալու մի  
միայն ճամբան ուղղութիւն պահելն է : Իր միտքը  
սկսաւ խոնարհիլ : Ակսեց իրմէն մէկ դի ընել ան  
հպարտութիւնը որ պատճառ եղաւ իր հօրը խը-  
րատները մերժելու և իր անառակ ընթացքը ընտ-  
րելու : Ինքինքը կը մեղաղըէր : Վողքար իր յի-  
մարութեանը վրայ և կու լար իր ինկած վիճակին  
վրայ : Չգաց նաև, թէ իրեն վրայ եկած բոլոր  
չարիքներուն ու անոնցմէ ալ մեծերուն արժանի  
էր : Անտարակցս ան ատենը սկսաւ ճշմարտա-  
պէս ապաշխարել : Այսպէս ըլլալ կը դատենք՝  
չէ թէ իր յանցանքը զգալուն և ինքինքը մե-  
ղաղըելուն և իր ցաւալք վիճակին վրայ լարուն հա-  
մար, հապա՝ ասոր համար որ հիմա որոշեց իր  
պարտաւորութեանը դառնալու : Հիմա որոշեց  
ընել ան բանները, որոնք դիտէր թէ ընելու պար-  
տաւոր է : Ասիկայ ապացցյ մըն է որ ինքը սրբ-  
տանց սկսած էր ապաշխարել : Իր ըրած չարու-  
թեանը վրայ ճշմարտապէս կը ցաւէր և անմիջապէս  
բարին կատարելու ձեռք զարկաւ : Ասիկայ ապաշ-  
խարութիւն էր : “Ելլեմ” ըստ, “Երթամ իմ  
հօրս, և ըսեմ անոր . Հայր՝ մեղանչեցի երկին-  
քին դէմ ու քու առջեղ, Եւ ալ արժանի չեմ  
քու որդիդ ըսուելու . զիս քու վարձկաններուդ  
մէկուն պէս ըրէ” : Եւ ըսածին պէս ըրաւ : Գը-  
նաց իր հօրը : Ինքը չէր դիտեր թէ իր հովը

պիտի ընդունի զինքը թէ ոչ : Բայց ինքը իր պարագաւութիւնը պիտի կատարէր : Չէր պահանջեր որ իբրև որդի մը ընդունուի՝ քանզի ինքինքը անարժան կը տեսնէր : Իր մի միայն խնդիրքը իբրև բանւոր մը ընդունուիլն էր, և աս բանն ալ իր արժանի եղածէն աւելի կը սեպէր : Ասիկայ ճշշմարիտ խոնարհութիւն էր : Աս բանին մէջն էր իր ապաշխարութիւնը :

Հիմա սիրելի ընթերցողս, թէ որ զգուշութեամբ և խորհելով նայելու ըլլաս աս օրինակին, պիտի չկրնաս ճշմարիտ ապաշխարութեան բնութիւնը չսորվիլ : Պարզապէս պիտի տեսնես թէ ապաշխարած ատենդ ի՞նչ զգացումներ ունենալու ես, և ինչ ընելու ես : Պէտք է որ զգաս թէ դունքուկին պարտաւորութիւններէդ և Աստուծմէդ մոլորած ես : Եւ արդեօք իրաւցունէ մոլորած չե՞ս : Օգալու ես թէ ծուռ ճամբով երջանկութիւն փնտուած ես, թէ չափէ աւելի աշխարհը սիրած ես, և թէ աշխարհային ունայնութիւններու եւ տեսէն ինկած ըլլալովդ՝ զԱստուած ու երկինքը զանց ըրած ես : Ճշմարիտ չե՞՞ս, որ աս բաները ըրած ես : Օգալու ես՝ թէ ասանկ ընթացք մը բռնելը՝ Աստուծոյ առջելը խիստ մեծ չարութիւն՝ և իբրեն դէմ ապստամբութիւն ընել է, և թէ դուն իբրև իր թշնամին շատ անգամ իբրեն կամացը հակառակ դործած ես : Ասոնք ամէնը ճշշմարիտ չե՞՞ն : Խեէ որ տղայ մը իր հօրը չչնաշանդելով երթայ տունէն և ուրիշ անհնազանդ և չար տղոց հետ ընկերանայ, և սկսի իր հօրը արդիլած բաները շարունակ ընել, ատ տղան իր հօրը դէմ ապստամբ չե՞՞ս : Դուք ալ աս կերպով Աստուծոյ անհնազանդ եղած չե՞՞ր : Աստուծոյ ձեզի պատուիրած ճամիւպէն խոտորած չե՞ք : Ուշ

ըիշ մեղաւորներու հետ ընկերացած չէ՞ք որոնք  
Վատուծոյ օրէնքներուն դէմ կը մեղանչեն : Եւ  
ասանկ վարմունք ունենալով Վատուծոյ առջեր  
ապստամբ և թշնամի եղած չէ՞ք :

Օգալու ես նաև թէ ինքզինքդ մեծ դժուա-  
րութիւններու մէջ ձգած ես, և թէ քու վիճակդ  
ցաւալի վիճակ մըն է . թէ երջանկութիւն դանե-  
լու ուղիղ ճամբան թողուցած ես, և թէ յիմա-  
րական և ունայն բաներու ետևէն գացած ես :  
Չե՞ս զգար թէ աս բաները ըրած ես : Յայտնի  
չէ՞ որ Վատուծմէ ու քու պարտաւորութիւններդ  
կատարելէն հեռանալը թշուառ ըլլալու և կորսու-  
ելու ճամբան է : Բայց ամէն բանէ աւելի,  
ինքզինքդ յանցաւոր ճանչնալու ես : Վատուծոյ  
առջեր անհնազանդ ըլլալդ ամենսին չես կրնար  
արդարացունել : Վատիկայ չարութիւն է : Վա-  
րըշութիւն է : Վասնկ ըլլալը զգալու ես, եթէ  
ոչ բնաւ ապաշխարած պիտի չըլլաս : Վնառակ  
որդին աս բաները զգաց . ինքը բնաւ իր յանցանք-  
ները արդարացունելու ջանք չէր լներ . հապա  
ինքզինքը կը մեղադրէր : Դուն ալ ասանկ զգա-  
ցումներ ունենալու ես : Վու չարութեանդ և  
թշուառութեանդ յանցանքը ինքզինքիդ վրայ ձր-  
գելու ես : Վնառակ որդիին պէս, անկեղծ խոս-  
տովանութեամբ Վատուծոյ առջե ըսելու ես . “Հայր՝  
մեղանչեցի երկինքին դէմ ու քու առջեդ, Եւ ալ  
արժանի չեմ քու որդիդ ըսուելու” :

Բայց սիրելի ընթերցողս, աս տեղը կանգնելու  
չես : Խաէ որ ողբաս քու ցաւալի վիճակիդ վրա-  
յով և քու մեղքերուդ համար արտասուես և  
ինքզինքդ դատապարտես, սակայն մինչեւ որ կե-  
նացդ ընթացքը չփոխես, աս բաները բնաւ քեղի  
օդուտ պիտի չընեն : Վու մեղքերուդ վրայ ու-

նեցած տրտմութիւնդ ճշմարիտ տրտմութիւն պիտի չըլլայ մինչեւ որ մեղքերդ չատես ու սրբութիւնը չսկրես : Քու Աստուծմէ հեռանալուդ և ինքղինքդ թշուաւ ու կորսուած վիճակի մէջ ձրդելուդ վրայով արտմելդ ճշմարիտ ապաշխարութիւն չէ, մինչեւ որ չդառնաս Աստուծոյ և քու կին պարտաւորութիւններդ կատարես : Քու ապստամբութեանդ և յանցանքիդ վրայ վշտանալդ քեզի օդուտ պիտի չընէ մինչեւ որ ապստամբութիւնդ չձգես և Աստուծոյ պատուիրած ճամբուն մէջ քալես . պէտք է որ ելլես ու քու հօրդերթաս : Պէտք է դառնաս ան Խակին ուսկից մոլորեցար : Անոր օրէնքներուն հնաղանդելու ես : Անոր պատուիրանքները պահելու ես : Մէկ խօսքով անմիջապէս սկսելու ես բարեպաշտ և քրիստոնէական կեանք մը վարել : Ան ատենը ճշմարտապէս ապաշխարած պիտի ըլլաս :

Ակիելի ընթերցողս, թէ որ քու մեղանչականութեանդ վրայով զգուշութեամբ խորհելու սկըսիս և քու յանցանքներուդ վրայով աղեկ զըլջաս, և աս բաներուն համար սրտի անհանդստութիւն ունենաս . կարելի է պիտի սկսիս խորհիլ թէ ալ ինծի համար յցս չկայ, և թէ անշուշտ պիտի կորսուիմ : Հատ մեղաւորներ ասանկ ացումներ ունեցած են : Անոնք տեսած են թէ կորսուելու արժանի են, և հետևցուցած են թէ անշուշտ պիտի կորսուին և թէ իրենց համար ողորմութիւն չկայ : Անառակ որդիին առակը կը սորվեցունէ մեզի, թէ աս տեսակ զգացումները ուղիղ չեն : Աս առակէն կը սորվինք թէ Աստուած պիտի ներէ անոնց մեղքերը որոնք որ ճըշմարտապէս կ'ապաշխարեն և կը դառնան իրենց պարտաւորութիւնները կատարելու : Աստուած ա-

ւելի պատրաստ է ներելու քան թէ մեղաւորները  
պատրաստ են ապաշխարելու . Աստուած բնաւ  
պիտի չմերժէ զանոնք որոնք որ իրեն կու գան  
Երբոր Աստուած մարդիկները փրկելու համար իր  
միածին Որդին խրկեց , և երբոր Ծիսուս եկաւ և իր  
անձը մահուան մատնեց իբրև պատարագ մը մարդ-  
կային սեռին մեղացը համար , ասոնք բաւական  
ապացոյցներ էին թէ մեղաւորները կրնան փրկու-  
իլ : Հիմա քաւութիւնը եղած է , հիմա մե-  
ղաւորներուն համար փրկութեան ճամբայ մը  
բացուած է . ամէն մէկը որ կ'զգայ իր յանցանքը  
և վտանգը և կ'ապաշխարէ ու Քրիստոսի կու  
գայ՝ պիտի ներուի : Աս բանը Աստուած խոստա-  
ցած է : Բնաւ Ճշմարտապէս զղջացող մը մեր-  
ժուած չէ : Ոեր Փրկիչը ըսաւ . “Ան որ ինծի  
կու գայ , բնաւ դուրս պիտի չհանեմ” : Ահա քե-  
զի մեծ քաջալերութիւն մը : Այսուելու հարկա-  
ւորութիւն չունիս : Ու որ կ'զգաս թէ քու մեղ-  
քերդ կործանած են քեզ և թէ ինքնիրենդ օգ-  
նելու կարող չես , ուրեմն Քրիստոսի գնա օգնու-  
թիւն գտնելու , ան պիտի փրկէ քեզ . գնա ան  
Փրկչին որ կ'ըսէ քեզի . “Որդին մարդու եկաւ որ  
կորսուածը փնտոէ ու փրկէ” , և քեզի պիտի  
ներուի ու պիտի փրկուիս : Աս բանին վրայ կը-  
նաս վստահ ըլլալ : Աս խօսքը Ճշմարիտ է , ին-  
չու որ Աստուծոյ խոստմունքն է . բայց թէ որ քու  
թողութիւն գանելդ անստցդ ըլլար , թէ որ ապաշ-  
խարած ատենդ չգիտնայիր թէ արդեօք Աստուած  
քեզի ներելով պիտի ընդունի , աս քու չդիտ-  
նալդ տարբերութիւն կ'ընէ<sup>o</sup> քու պարտքդ կա-  
տարելուն կամ չկատարելուն նկատմամբ : Պար-  
տաւոր չե՞ս ապաշխարելու , թէ ներուի քեզի  
քու մեղքերդ և թէ չներուի : Ու որ չարու-

թիւն ըթած ես, պարտաւոր չե՞ս քու չարուա-  
թիւններդ ձգել ու բարութիւն ընելու աշխատիլ :  
Թէ որ տղայ մը իր հօրը տունը ձգէ և շատ  
անհնազանդութիւններ ընէ՝ պարտաւոր չե՞ս իր  
հօրը դառնալու և անոր հնազանդելու, մինչեւ  
անդամթէ որ անոր հատուցում մըն ալ չըլայ :  
Երդա՞ր է որ աս տղան իր հօրը տունը դառնալուն  
համար հատուցում պահանջէ : Ոչ կը տեսնես  
աս օրինակէն թէ աս տղան պարտաւոր է անմի-  
ջապէս իր հօրը տունը դառնալու և անոր հնա-  
զանդելու, առանց ընդունուելու կամ ընդուն-  
ուելու ակնկալութիւն մը ունենալու : Ան՝ պար-  
տաւոր է իր կողմէն եղած պարտքը կատարելու,  
իր հօրը ձգելով անոր իր հետը բռնելու ընթաց-  
քը : Այսնպէս ընելու են անոնք, որ առ Աստ-  
ուած կ'ապաշխարեն : Դուք ապաշխարելու էք՝  
որովհետեւ ձեր պարտքն է, թէ՛ ներուի ձեզի թէ  
չներուի : Դուք չարութիւն գործած էք, և Աս-  
տուծոյ առջել շատ անհնազանդ գտնուած էք : Հիմա  
պարտաւոր էք բարութիւն ընելու, և Աստուծոյ  
հնազանդելու, թէ՛ ներէ ձեզի և թէ պատժէ ձեզ :  
Մէկը թէ որ ապաշխարել կը ձեւցունէ՝ միայն  
թողութիւն գտնելու նպատակաւ, և իր ըրած չա-  
րութիւններուն համար չցաւիր և չորոշեր իր մե-  
զանչական ընթացքը ձգել, անոր ապաշխարու-  
թիւնը ճշմարիտ ապաշխարութիւն չէ : Իր կեղծեալ  
ապաշխարութիւնը՝ միայն հատուցում ընդունելու  
նպատակաւ է՝ ուչէ թէ ինքզինքը յանցաւոր ճանչ-  
նալուն համար . Աստուած ասանկ ապաշխարու-  
թիւնը չկրնար ընդունիլ : Աս տեսակ ապաշխա-  
րութիւնը ճշմարիտ ապաշխարութիւն չէ :

Անառակ որդին երբոր որոշեց իր հօրը երթալ  
չէր գիտեր որ պիտի ընդունուի թէ ոչ : Զեր

գիտեր թէ իր հայրը զինքը պիտի վռնտէ կամ թէ տունը պիտի առնէ : Սակայն որոշեց որ իր պարտքը կատարէ : Արդարե ինքը չէր ակնկալեր թէ իր հայրը զինքը իբրև որդի ընդունի . իր ակնկալածը միայն աս էր որ բանւորի մը պէս ընդունուի : Բայց տակաւին վստահ չէր թէ հայրը մինչեւ անգամ անանկ նուաստ վիճակի մը մէջ ալ պիտի ընդունի զինքը : Բայց որոշեց երթալ . որոշեց որ իր պարտաւորութիւնները կատարելու դառնայ, թէ իր հօրը տունէն ընդունելութիւն գտնէ և թէ չգտնէ : Այսպէս ցուցուց իր խոնարհութիւնը , և իր մեղքերուն վրայ ունեցած տրտմութիւնը և իր ճշմարիտ ապաշխարութիւնը : Բայց իրոք եալքը գտաւ թէ իր ակնկալածէն աւելի աղէկ վարուեցաւ հայրը իր հետը : Ընդունեց զինքը իբրև իր որդին, հազցուց անոր “առաջին պատմուծանը” . . . և մատնի դրաւ անոր ձեռքը , և կօշիկներ անոր ոտքերը” : Ու նաև պատուիրեց որ “պարարտ զուարակը” մորթեն , և աս բանին համար մեծ խնճոյք մը ըրաւ : Սակայն խոնարհ անառակը բնաւ ասանկ հանդիսաւոր կերպով ընդունելութիւն գտնելու ակնկալութիւն չունէր : Պիտի երթար իր հօրը մինչեւ անգամ եթէ գիտնար ալ թէ ոչ պատմուծան , ոչ մատանի և ոչ կօշիկ պիտի տրուի իրեն : Զարընթացը մը բռնած էր , հիմա որոշեց իր ընթացքը ուղղել : Իր հօրը անհնազանդութիւն ըրած էր , հիմա որոշեց որ դառնայ և հնազանդի անոր . թէ պէտե մինչեւ անդամ տանը մէջ ամենանուաստ տեղ մը բռնելու ստիպուած ըլլար :

Ասիկայ ճշմարիտ ապաշխարութիւն էր : Ասիկայ Սուրբ Գիլքին մէջ անշահած ապաշխարութիւնն է . ինչպէս որ գրուած է . “ ինչու որ Աստուծոյ ուզածին պէս եղած տրտմութիւնը՝ փրկութեան համար ապաշխարութիւն կը գործէ , որ զղանաւ

լու բան չէ": Ես շատ կը սիրեմ անառակ որ զիին ապաշխարութեանը վրայով դրել, և կը յուսամ որ իմ ընթերցողներս ալ պիտի սիրեն անոր վրայով կարգալն ու խորհիլը: Ես օրինակը քննելու ատեննիդ, կուզեմ որ տեսնեք թէ Վատուծոյ առջել գործած մեղքերնուդ վրայով ապաշխարելու էք, թէ որ Վատուած ձեզի ներելու խոստացած ալ ըրլար և թէ որ դուք թողութիւն գտնելու յշոն ալ չունենայիք: Վատանը տարբերութիւն մը պիտի ըներ ձեր պարտաւորութիւնը կատարելուն կամ չկատարելուն նկատմամբ: Դուք պարտաւոր էք ապաշխարելու և Վատուծոյ հնազանդելու ձեր կենացը բոլոր օրերուն մէջ, մինչև անգամ գիտնալու ալ ըրլաք՝ թէ Վատուած պիտի պատժէ ձեզ յաւիտեանս ձեր գործած մեղքերուն համար: Զարութիւն գործած ըրլալով, ապաշխարելու երարութիւն ընելու էք. Վատուծոյ առջել մեղք գործած ըրլալով, ապաշխարելու ու մեղանչելն դադրելու էք, թէ ձեր ապաշխարութիւնը ձեզի օգուտ մը ընէ կամ չընէ: Վատուծոյ կամքէն կախեալ է ձեր թողութիւն գտնելը: Զեր ապաշխարութիւնը չկընար թողութիւն ընդունելու արժանացունել ձեզ: Զեր ապաշխարութիւնը չկընար զՎատուած ստիպել որ ձեզի ներէ. ապաշխարելը ձեր պարտքն է որ կատարելու էք. անիկայ արժէք ունեցող բան մը չէ որ Վատուծոյ կու տաք, որուն համար ստիպուի ձեզի փոխարէն հատուցանել: Կը վախնամ որ շատերը ապաշխարութեան վրայ աս սխալ գաղափարը ունին, թէ անով կրնան թողութիւն ծախու առնել. բայց ճշմարիտ է որ ոչ մէկը կրնայ ճըշմարտապէս ապաշխարել՝ քանի որ իր մտքին մէջ աս գաղափարը ունի: Թողութիւնը Վատուծոյ ձրի

պարզեն է, ու չէ թէ ապաշխարութեամբ ծախռու  
առնուած բարիք մը: Եւ թէ որ ճշմարտապէս ապաշ-  
խարէք, ձեր մեղքերուն ու մեծամեծ յանցանք-  
ներուն նայելով ապաշխարելու էք, ու չէ թէ մի-  
այն թողութիւն ստանալու ակնկալութիւնով :

Երդարե ծանրագին ճշմարտութիւն մըն է աս,  
թէ Եստուած խոստացած է մեղքերնիդ ներելու  
թէ որ անկեղծութեամբ ապաշխարէք: Բայց ին-  
չու համար աս խոստմունքը ըրաւ: Որովհետեւ  
ինք ողորմած է և որովհետեւ Քրիստոս մէռաւ մե-  
զաւորներուն կոտրած օրէնքին պահանջւ իր մահ-  
ուամբը վճարելու: Երբոր Եստուած զշացող  
մեղաւորի մը մեղքերը կը ներէ, Քրիստոսի հա-  
մար կը ներէ ու չէ թէ ապաշխարութիւնը հա-  
տուցման արժանի ըլլալուն համար: Եստուած  
հազարաւոր զշացող մեղաւորներու ներած է,  
և տակաւին պիտի ներէ ամէն անոնց որ ճշմար-  
տապէս կ'ապաշխարեն. չէ թէ որովհետեւ ինքը  
պարտաւոր է ապաշխարութեան հատուցում տա-  
լու, հապա որովհետեւ Քրիստոս մեռած է մեղա-  
ւորներուն համար, և որովհետեւ Եստուած ողոր-  
մած է: Պիցուք թէ, Եստուած բնաւ խոստա-  
ցած ըլլար որ եթէ ապաշխարես քու մեղքերոց  
պիտի ներէ. Պիցուք թէ, անստոյդ ըլլար քեզի  
ներուիլը կամ չներուիլը, աս բանը տարբերու-  
թիւն մը կ'ընէ<sup>o</sup> ապաշխարութեան վրայով քու  
ունեցած պարտաւորութեանդ նկատմամբ: Ես  
բանը քեզի իրաւունք կու տայ ուղիղ չեղածը ը-  
նելու: Եմենեին: Եպաշխարելու ես, թէ ներ-  
ուի քեզի և թէ չներուի: Մեծ սխալմունքներ  
ըրած ես և Եստուծոյ առջելը մեղք գործած ես:  
Եւ հիմա թէ որ չապաշխարես, յանցանքներուդ  
մէջ շարունակած կ'ըլլաս և առաջ կ'երթաս չու-

բութիւններդ ու յանցանքներդ աւելցունելով : Վու խղճմանբդ ալ կը վկայէ թէ՝ ասիկայ չկրնար ուղիղ ըլլալ . և ուստի յայտնի է որ պարտաւոր ես ապաշխարելու և չարութիւն գործելէն դադրելու , թող ըլլայ որ քեզի ներում չշնորհուի քու մեղքերուդ համար :

“ Այէ նորէն անառակ որդիին : Տես որ կ'որոշէ իր հօրը տունը դառնալ , քանի որ չգիտեր թէ պիտի ընդունուի կամ ոչ : Տես թէ ո՛րչափ տըրտում է իր չար ընթացքին վրայով , և թէ ինչ պէս կը դառնայ իր պարտաւորութիւնները կատարելու՝ առանց դիտնալու թէ չետեսութիւնն ինչ պիտի ըլլայ . և երբէք չակնկալելով թէ իր հօրը տունէն պիտի ընդունուի իրեւ որդի : Հատուցում ընդունելու յօյսը չէր որ զինքը առաջնորդեց ապաշխարելու , հապա իր յանցանքին վրայ ունեցած զդացումները և մեղքին ու անհնազան գութեան ձամբան ձգելու փափաքը զինքը թեւլադրեց առ բանն ընելու : Աս է ան ապաշխարութիւնը որ կ'ուզեմ բոլոր իմ ընթերցողներս ունենան : Կ'ուզեմ որ Աստուծոյ առջեք գործած մեղքերնուդ համար ցաւիք և բոլոր սըրտառվնիդ դառնաք իրեն՝ և իրեն ծառայէք բոլոր կամքովնիդ : Դուք ձեր պարտքը կատարեցէք և Աստուած իրեն աղէկ երեցածը պիտի ընէ : Տարակյս չկայ որ պիտի փրկուիք : Բայց ձեր ապաշխարութիւնը ձեր մեղքերուն նայելով ըլլալու է ու չէ թէ միայն ներում գտնելու ակրն կալութիւնն ունենալով :

Եւ հիմա սիրելի ընթերցողս , կ'աղաւեմ քեզի , խորհէ թէ ինչպէս Աստուծմէ մօլորած ես : Խորհէ թէ ինչպէս անոր օրէնքները կոտրած են անոր բարութիւնները անարգած ես : Խորհէ

քու չար զգացումներուդ և գեշ վարմունքիդ վարայ : Խորհէ քու յիմարական և մեղանչական հաճութիւններու ետևէ իյնալուդ վրայ : և Աստուծոյ սուրբ Ճամբանները դանց ընելուդ վրայ : Խորհէ նաև թէ որչափ անարդ , անսուրբ , ապականնեալ և մեղաւոր ես Աստուծոյ առջին : Խորհած ես երբեք աս բաններուն վրայ : անիտա կը խորհիս անոնց վրայով : Թէ որ պէտք եղածին պէս խորհիս , քու աչքիդ առջեր անարդ պիտի երևնաս . պիտի տեսնես և դգաս որ խիստ մեծ մեղաւոր մըն ես : Եւ ի՞նչ պիտի ընկս Պիտի մնա՞ս աս կորսուած , անհնազանդ և վտանգաւոր վիճակին մէջ : Աստուծմէ շատ հեռու պիտի կենա՞ս որ անօթութիւնով կորսուիս և քու մեղքերուդ մէջ մեռնիս :

Անառակ որդին երբոր տեսաւ իր կորսուած և թշուառ վիճակը , ըսաւ , "Ելլեմ' երթամ իմ հօրս" : Դուն ալ . սիրելի ընթերցողս , անառակին պէս ըրէ : Ելիր ու գնա քու Երկնաւոր հօրդ : Խոնարհեցուր ինքզինքդ Աստուծոյ առջեր : Խոստովանէ քու մեղքերդ անոր առջեր : Բաէ , թէ չեմ կրնար արդարացունել ինքզինքս իմ անհնազանդութիւններուս և յանցանքներուս համար : Քու սրտիդ չարութեանը համար տրտմէ , օգնութիւն ինդրէ Աստուծմէ որ կարող ըլլաս մեղաց Ճամբան ձգելու և Աստուծոյ ծառայելու . թէ որ ընես աս բանը ուզիդ հոգիով մը , և թէ որ Ճմարտապէս ապաշխարես քու մեղքերուդ վրայով , և ձգես զանոնք փրկութեան համար միայն Քրիստոսի ապաւիննելով , թէ որ ընես ան ամէն բանները որ գիտես թէ պարտաւոր ես ընելու , ան ատենը Ճմարտապէս ապաշխարած կ'ըլլաս , և ան ատենը պիտի փրկուիս :

ԳԵՂԱԿԱՆ

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ



